



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ  
ԱԶԳՈՎՅԻՆ ՊՈՏՐՈՒՐՈՒՄ

## ԱՏԵՆԱԳՐՈՒԹԻՒՆ

# ԱՀԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՐԾ

ՔԱՅԱԿ 1875 ԱՄՓ

ԴՐԱՍ թ.,

15 ՕԴՈՍԱՅ 1875



ԿՈՍՏԱՆԴՆԱԿՈԼԻՑ

ՏՊԱԴՐՈՒԹԻՒՆ Ա. ՄԻՔԱՅԻԼԵԱՆ

1875

ԴԻԱՄՆԻ ԱԶԳՈՅԻՆ ՖՈՒՆԳԻՑ

ՄԱՅՐ ԴԻԱՄՆ

Սահման Արաբանեան	վայսո	Ա. ԱՏԵՎԱԳԵԼ
Առաջիննեան	էֆենտի	Բ. *
Քրիստոնուր Ղազարանեան	*	Վ. *
Համբարձում Ա. Ալանանեան	*	Ա. ԱՏԵՎԱԳԵԼ
Գորեգին Մկրտչան	*	Բ. *
Պօղոս Պատոնանեան	*	Գ. *

ՀԵՇՆՀԱՍՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Տ. Խորեն Արքապիսկոպոս Նար-Պէջ	ԱՏԵՎԱԳԵԼ
Տ. Յովհաննէս Ք. Մկրտչան	
Կ. կողման Ալանանեան	էֆենտի

ԴԱՍԻՄՐԱԿՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Տ/դրան Եռաւութեան	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Գ. որդ Առաջարանեան		
Առարէն Կիւմիշիրանեան	*	

ԿԱԼՈՒԱԾՈՅՈՅ ԴԻԱՄՆ

Քրիստոնուր Ղազարանեան	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Յովհաննէս Աղաւուրեան	*	
Բարսեղ Հալանեան	*	

ՀԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Սահման Փէյլիմեան	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Յովհաննէս Էպասեան	*	
Արման Միքայէլեան	*	

ՅԱՐԱԲԵՐՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Ա. ապել Այթուն Տիգրի	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Տիգրան Կիւմիշիրանեան	*	
Չափէն Խօճանարեան	*	

ԵՐԱԲԱՋՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Համբարքու Ա. Խոմիքեան	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Արմերի Մանուկեան	*	
Արմերի Մանուկեան	*	

ՆԱԽԱՇԵԽՆՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Կարապետ Շահամազեան	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Յավանէս Մազմակեան	*	
Սահման Փախազեան	*	

ԽԵՐԱԳՐՈՒԹԵԱՆ ԴԻԱՄՆ

Խաչատրու Միաբեն	էֆենտի	ԱՏԵՎԱԳԵԼ
Կարապետ Խթիճեան	*	
Յաղութիւն Մէրիէմ-Գուլի	*	

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎ

ՔԱՅԱԿԱՆ 1875 ԱՄՆ

ՆԻՍ թ.

15 ՕԳՈՍՏՈՍ 1875

ՆԱԽԱԴԱՀ. — ՏԵՐ ՆԵՐՍԼՍ ՄՐԲԱՉԱՆ ՊԱՏՐԻԱՐԿ

ԱՏԵՆԱՊԵՏ. — ՍՏԵՓԱՆ ՓԱՇԱ ԱՄԱՆԵԱՆ

ԱԶԳՈՅԻՆ ԵՐԵՎՈՒԹԵԱՆ

ԿԵԴՐՈՆԱԿԱՆ ԵՐԵՎՈՒԹԵԱՆ	ԲԿ	ՀԱՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ	Բ. 2	ՀԱՅԻ ՀԱՅՈՒԹԵԱՆ
ԵԿԵՂԵԿԱՆ		Մաշիկ Մահկանական	49.	Միհրան Պահճէրափուլեան
1. Գրիգոր Աշքարիսկ	Բ.	Կարապետ Աղարդմանեան	50.	Յովհաննէս Ճիւածեան
2. Խորեն Նար Պէջ	Պ. Պ.	Համբարձում Մազպուրան	51.	Նիկողոս Ալանանեան
3. Աշբախոս Վ. Խուրինեանց	Բ. 2	Միհան Գախամանեան	52.	Տրդատ Փափազեան
4. Գ. արեգին Թաքարանեան	Բ.	Յովհաննէս Խորասանեան	(Պ. Վիճակ)	
5. Խորեն Կիրոյեանց	Բ.	Յովհաննէս Պայանեան		Բերա
6. Կարապետ Սերոբեան	Բ.	Յովհաննէս Տուրինեան	53.	Արփի Ուժեան
7. Հայուսկ	Բ.	Դամաքս Տաքթորո	54.	Գրիգոր Աւելիմինեան
8. Մատթէոս Խղմիրեանց	Բ.	Պաղուս Պատականեան	55.	Մարտիրոս Յ. Տիէկան
9. Յովհաննէս Փափաղեան	Բ.	Յաւորոս Աղարծղեան	56.	Միհրայէ Մամիկոնեան
10. Կերոչս Աշլանեան	Բ.	Արզուս Աղարծղեան	57.	Նշան Վազագեան
11. Պողոս Խուտամեան	Բ. Պ.	Յաւորոս Աղարծղեան	58.	Սահման Խոդրեան
12. Եղիկ	Ա. Աղանուինի	Յաւորոս Մանուկեան	59.	Տէլեմաք Մ. էրարհեան
13. Արիստակէս Բ. Մամրինեան	Բ. Պ.	37. Փէտըմանեան Տօքթօր	60.	
14. Գէորգ Արծունի	Բ.	(Պ. Վիճակ)	61.	
15. Գրիգոր Անձնան	Բ.	Պէջիկար	62.	Դիրէ
16. Խորէն Փէջիկանեան	Բ.		63.	Միհագին
17. Յարութիւն Սերովեանց	Բ. 2		64.	Կարապետ Պ. Պէջեան
18. Յովհաննէս Մէրիս	Բ.		65.	Յակոբ Կառասունեան
19. Սուքիս Ստեփանոսեան	Բ. 2		66.	Յովհաննէս Աղայիկեան
20. Սահման Ս. Սարգսեան			67.	Տիգրան Եռուսալիմեան
			68.	Պարութիւն Մէրեւմ-Գուլի
			(Պ. Վիճակ)	
			Զուզունեակ և Խամահէ	
			69. Յովհաննէս Խամեռն	Բ. 2
			70. Սահման Պէջիկեան	

Քառողին  
71. Կարապետ Շահպաղեան  
72. Մկրտիչ Մուրառեան  
Նարըդափու

73. Ցակոր Եէմէկեան  
Ենինահալէ Մանարիոյ  
74. Օգոչն Խօճասարեան

Թօփափու

75. Հյուա Ս. Եղիա և Ս. Աստուածին  
Սիրու

76. Գարեգին Յ. Մելիքեան

Գուրուցմէ

77. Առափա Խկնոպաշեան  
Հիսար և Պայանի զիւդ

78. Ցովհանես Նորեան

Նոր զիւդ և Մրէնիս

79. Դաշար Հովուեան

Պաշտ

80. Ասատուր Գուշատալեան

81. Մկրտիչ Գ. Խանեան

82. Ցովհանէս Կրճիկեան  
Քարակենմիիւկ

83. Ցարութիւն Զէնքրձեան

84. Ցարութիւն Գ. Տառեան

(Ե. Ահանկ)

Մանարիա

85. Աւելիսան Պէտրեան

86. Աւելիս Համանեան

87. Եղիազար Ժիրեան

88. Մինաս Ժնաֆեան

89. Ցակոր Ապաղեան

90. Ցակոր Ամասեան

91. Նազարէթ Շահպաղեան

92.

93.

94.

Խասղին

95. Առաքել Աւեռու Տիրորի

96. Խաշառուր Գ. Ախաբեան

97. Ռէթէսո Պէլիկեան

98. Ասրդիս Արապեան

99. Ասրդիս Արքահամեան

100. Արմոն Միքայէլսան

ԳԱԽԱՌԱԿԱՆ ԵՐԵՍՓՈԽԱՆՔ

Կարին

Վեհորահեան

Աղոհանութիւն

Ռութիւն

Հարանիսար

Արարիեր

Կարապետ

Բաղէջ

Պրուտաս

Քրիստոսուր Ղազարուեան

Եւուկիս

Համահան

Համասկամ

Եղիսիս

Համըն

Երգմէա

Երգմէա և Բարերդ

Թէքիրտաղ

Տիրուր Ախատեան

Խարիրերդ

Ցովհան Եղանեան

Պալրիքիսեր

Ցովհան Ցովհիսեան

Մուշ

Տիվրիկ

Աղոհութիւն

Նիւթիսիս

Տիրուր

Շիգանակերտ

Վան

Արարատ

Եղիսիս

Երաստիս

Երիքիս

Առաստիս

Գաղատիս

Եղիսիս

## ՕՐԱԿԱՐԳԻ

Ա կրտաքննութիւն Ա մամանայութեան . — Երկրորդ լեռերցումն առաջարիեալ վուխոյիս տրամադրութեանց . — Վիճարանութիւն Ա. Յօդուանոյ վրայ , որ պարունակէ վարչական մարմնոյ ժողովոց , խորհրդոց և հոգարակութեանց կազմակերպութեան վիրաբերեալ վուխոյութիւն :

### ԱՏԵՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹԻՒՆՔ

Ա տեսնը բացուեցաւ ժամը 7 ին ի ներկայութեան 33 երեսիսամանաց , որոց թիւն ի վերջոյ յանգեցաւ 43 ի :

Ա.

Ընդունելութիւն նախընթաց նատի առևնագրութեան

Ա տեսնապետ փաշան հրաւիրեց երեախոխան ները նախընթաց նստի առենագրութեան վրաց դիտողութիւն եթէ ունին՝ ընել :

Ի հթիեցեան Կ. Էֆ. — 148 երես , Ա. սիւնակ , տպագրական վրիսլակ մը սպրոդած է իստ առաջարկութեանս մէջ . այն է ամենէն վերջին տողին մէջ երեք մասնաժողովոց անունները յիշուած առուն կրթական բառը կրօնական եղերէ :

Ն ոյնպէս՝ 149 երես , Ա. սիւնակ , 5 բգ յօդուածին վերջին տողին մէջ տպագրական ուղարմամբ երկու մասնաժողովի զրուած է , որ սիւնաժողովը երկու մասնաժողովք :

Ղ ազարուեան Գ. Էֆ. — Երիցս բացակայ չորս երեսիսամանաց դարձեալ հրաւիրեց դրելու տուաջարկութեան համար , « Ընդհանուր հաւա նութեամբ ընդունուեցաւ » նշանակուած է , մինչդեռ ես ընդդէմ քուէ տուած եմ , զանոնք հրաժարեալ հօշուելու օրէնքն յիշելով :

Ուրիշ դիտողութիւն ընող չըլալով , առենագրութիւնը քուէի դրուեցաւ և Ընդհանութեան 8 Ա. ժողովին :

2.

### Բացակայութիւն

Ա տեսնապետ փաշան՝ երեախոխանաց ոմանց օրինաւոր պատճառաւ բացակայութիւննին զրով յայտնած ըլլալը ծանուցանելով ժողովին , անոնց անունները թուեց , որք են՝

Ուղենութեան պատճառաւ բացակայութիւն չափնակի Ղազարուեան :

Ա նձնական տկարութեան պատճառաւ բացակայութիւն Ս. Կարապետ վարդապէտ Ա երովմեան Յարութիւն պէտ Տատեան ու Ա Մինաս Եփէնտի Պահանձանի լիւան Սիհրան Եփէնտի Պահանձանի լիւան Եղիսաղար » Ա Ելլիփեան » :

Ա ւեւ Ա տեսնապետ փաշան՝ նախընթաց նատին ժողովին տրուած բացակայութիւն առաջարկութեան համեմատ , չորս երեախոխանաց՝ որ երրորդ անգամ բացակայ գտնուած էին , Դիւանին կողմանէ վերջնական նամակ դրուած ըլլալը մէնեցնելով , ծանոյց թէ անոնցմէ շահագալ կարապէտ Եփէնտին այսօր գալու չնորհ ըրած Եփէնտին այսօր տկար ըլլալը յայտնած է , և Ա սլոր Սահակ է ։



ինձի դաս եղան, լուսատու դասեր և եթէ ի-  
րաւ է որ կարծեաց ընդհարումէն լոյս կը ցայ-  
տէ, այդ լոյսը ցայտեց իմ աչքիս և իմ առա-  
ջին կարծիքներս՝ որ տարագրութեամբ յայտնի  
են ամենուն՝ ձեր գաղափարաց ազգեցութեամբը  
շատ փոփոխեցան՝ եթէ կը ներէք բարեփոխեցան  
ըսեմ. և համոզում գոյացաւ մտքիս մէջ։ Այդ  
բարեփոխութիւնն է, այդ համոզումն է որ կը  
ցանկամ հաղորդել ֆուզովին և որով կը յուսամ

Ա. ԱԶԳԱՅԻՆ ԽԵՂԱՍՈՒԹՅՈՒՆ ԵՒ ԻՒՐ ՏԵՍԱԿԱՐԾ

և չնորհակալութեամբ որոց կը պարտիմ իմ համազմունքս . այլ և այլ թերու դէմ կարծեաց չը տի պատսախանեմ մի ըստ միոջէ , որոց շատը կանոնադրական են և ոչ սահմանադրական . այլ ես ինքնին ընդհանուր քննութիւն մը տի քանամ ուր ամեն կարծիք իր գոհացուցիչ պատսախանը կարենաց գոնել ու հանդարտիլ , ուր ամեն առաջարկութիւնը բովանդակեալ կարենան հաւաքարանիլ ի մի եղբակացութիւն : Այս դժուարին քննութեամբ խնդրոյն խորը արիջնինը ամենքս ի միասին , բայց գաղաթէն ըսկըսելով պէտք է իջնինք , որպէս զի չըլլոյ թէ այն կողմէն գլխաւոր յատկութիւն մը , կարեւոր կէտ մը դուրս մնաց մեր դիտողութենէն և մեր քննութիւնը թերի և ազարդիւն ընէ :

Սի կարծէք էֆէնտիներ թէ փիլիսոփայական ճառ խօսելու վորձ տի վորձեմ. տեսականէն որչափ կարելի է հարեանցի մանցնելով շուտով տիջնիմ գործնականին և տի տեսնէք որ ամեն գործնական կէտ իր տեսականէն տի բղիսի պարզ ու յատակ իր աղքերէ : Բայց կամաց ակամայ խօսքս այնքան մասի տի բաժնըի որքան կարկառուն կէտ ունի խնդիրը : Աեր քննութեան ենթակայ վարչական իշխանութիւնական ժողովին է, և պրազրոխանութիւն ժողովին արվածը երկու տարրեր իշխանութիւն է . մէկը՝ օրէնդրէական զոր իրեն կը պահէ, միւսը՝ մատակարար կամ գործադիր զոր ուրիշի կը յանձնէ իւր երաշխաւորութեան տակ . զի երկու տարրեր բնութեամբ իշխանութիւնը չեն կրնար մէկտեղ կենալ, մի և նոյն աթոռը բազմիլ . զի մէկը միւսէն կը բղիսի և անոր ստորակարգեալ է . մէկը կը վճռէ, միւսը կը տնօրինէ :

Օրէնսդրուկան իշխանութիւնը՝ որ լու և հեղինակութիւն կոչված է զի օրէնք կըստեղծէ, չը բաշխիր. իսկ մատակարար իշխանութիւնն աւ չը բաժնըվիր. Մէկը բաշխմամբ կ'ոչնչանայ միւսը բաժանմամբ կը տկարանայ: Մէկը պատգամաւորներ ունի համադրոր իշխանութեամբ որ ուրոյն ուրոյն ոչինչ են՝ այլ միացմամբ հեղինակութիւն կը կազմեն. միւսը դործադիրներ ունի

այլ և այլ աստիճանէ որ միութեան մը կը հնա-  
զանդին . այս միութիւնը անհատ մըն է միասկե-  
տական դրութեան մէջ . սահմանադրեալ մար-  
մին մըն է երեսախոխանական դրութեան մէջ , որ  
ունի դարձեալ իւր գործադիր իշխանութեան  
պետք : Միշտ միութիւն իշխանութեան , բայց  
տարրեր դրութեամբ :

թեան իրաւունքդ կը կորուսանես կամ գոնէ կը  
տերարացնես . և վոխադարձ սրատասխանա-  
տուութեան սպազուառութիւնը կը ցնդի րոլո-  
րովին կամ դէֆ կը թեթենայ . բայց անկէ թէ-  
թեցող մասը քու վրադ կը ծանրանայ , դու կը  
տուժես զի զու ես միշտ երաշխաւոր Ազգին  
առջեւ որ քու ձեռքդ աւանդած էր դայդ իշխա-

Բայց այս բնական տարրերութենէն՝ պաշտօնական ալ ունին տարրերութիւն իրարմէ այս երկու իշխանութիւնք . մէկը օրէնադրութիւն է և միւսը վարչութիւն . մէկը գործին տէրն է կամ անոր ներկայացուցիչը , միւսն անոր պաշտօնեայն . մէկը տանտէրն է միւսն անոր տնտեսը . մէկը համարառու է միւսն համարառու . մէկը ժողով անուամբ կը ճանչվի , միւսը Խորհուրդ անուամբ : Տարրերութիւն ըստ ամենայնի :

Եթէ այս տարրեր իշխանութիւնք չեն կը լ-  
նար մէկ աթոռի վրայ բաղմիլ, բնական է որ  
պաշտօնուի առ չը չփոթին, ուստի և իրաքանչ-

իւրին իրաւասութեան սահմանը ճշդիւ գծված  
ըլլալու է : Ոչ Օրէնսդրութեան ներելի է վար-  
չական սահմանին մէջ ոտ կոխելու խոնարհիլ ,  
ոչ Վարչութեան ներելի է օրէնսդրական սահ-  
մանին մէջ ձեռք ձգելու համարձակիլ : Օրէնս-  
դրական իշխանութիւնը միայն օրէնքը աալու է .  
իսկ օրինաց կիրառութեան յարմար ու ապահով  
եղանակները որ կրնան բաղմաթիւ ըլլուլ , վար-  
չութեան որոշմանը թողելու է , և անոր գործին  
խառնվելու չ'է . բայց ինչո՞ւ . աւասիկ հոս է  
խնդրին գործնական կէտը . հասանք , շօշա-  
փենք կոր :

Ազգային իշխանութիւնը քեզի տրված է  
և դու անոր մէկ տեսակը քենէ դուրս Վարչու-  
թիւն անուամբ մարմեոյ մը կ'ուղես յանձնել  
համարատութեան պայմանով, և չէր կրնայիր  
անպայման յանձնել զի դու ես անմիջական ե-  
րաշխաւոր . արդ՝ Վարչութիւնը չը կրնար ինք  
ալ իր կողմէն առանց պայմանի ընդունիլ և իր  
իրաւունքն է անմիջամտութեան պայմանը : Այս  
վոլխադարձ դաշամբ է որ իրաւունք ու պարտիր  
իրար կը գրկեն . համարատութիւնը պարտա-  
ւորութիւն կ'ըլլայ մատակարար իշխանութեան ,  
և համարատութիւնը իրաւունք օրէնսդրական  
իշխանութեան : Եթէ միջամտես , համարատու-

Բ. ԿԱՐԱՊԵՏԻՆԻ ՎԱՐՁՈՒԹՅԱՆ

Ազգային ժողովը իր լշտանութեան օրէ

Նըսդրական մասն իրեն որտէելով, մատուկարար կամ վորչական մասը՝ համարատութեան պայմանով՝ կ'ուզէ յանձնել. բայց որո՞ւ կրնաց յանձնել և ո՞վ կրնաց յանձն տանուէ այդ պաշտօնը։ Այս հարցմանց պատասխանն ըղիսնդիրը կը լուծէ։ Ասոր ճշմարիտ պատասխանը գտնելու համար քիչ մը խորհրդածութիւն և պայտմ'ընել ալէտք է. չէ նիւթական և ժողովէն գուրա, այլ հօս, խնդրին շուրջը, մատական պառոյտ, դոր իմիասին ընելու համար, էֆէնտիներ, ամենեցունցդ մասնաւոր աշխադրութիւնը կը հայցեմ։

Մտածենք ուրեմն՝ անդիսութեամբ չըստա-  
տասխանելու համար, մենք ալ մեր կողմէն  
հարցումներ ընենք. նախ իշխանութիւն մը տի  
տրսի վարչութիւն անուամբ, բայց ի՞նչ տ'ըլ-  
լայ ասոր սպաշտոնը. — սրատասխան՝ ազգին  
ամեն գործերը տեսնել և բացայաց խօսելու  
համար՝ կրօնական գործերը մատակարարել, ու  
սումնական գործերը մատակարարել, տնտեսա-  
կան գործերը մատակարարել, գատական գոր-  
ծերը մատակարարել. ևայն. ևայլն. ամենայն  
ինչ մատակարարել, և շուտ և աղէկ և անթօ-  
շակ վերջադէս և մանաւանդ սրատասխանա-  
ռուութեամբ և համար տալու սրայմանաւ մա-  
տակարարել: Մէկ հարցում ըրինք, որքա՞ն սրա-  
տասխան առինք: Մտածենք ուրեմն ասոնց վը-  
այ և քննենք:

Նախ ամեն բանի մէջ մատուկարարութիւն  
ուսունելով՝ կըսենք, ասի Վարչութեան մէջ իշ-  
անութեան միութիւնն է՝ զոր կը ճանշենք ար-  
դէն, և իւր անրաժանելի բնութեանը նայելով՝

ը թըսի առջի բերուն թէ մէկ անհատի կրնոյ անձնվիլ այդ Վարչութիւնը, եթէ ոլոշունին մէջ շատ մը իրարմէ տարբեր գործեր չը պատճենակեր և վերոյիշեալ պայմանները չունենար: ու ո՞ր անհատ տիեզերագէտ կը կարծէ զինքը և այդ ամեն գործոց մէջ ես հմտւու եմ ըսելով առաջ նետվելու կրնոյ յանդգնիլ: Օրինակը կայ աշխարհիս մէջ և ոչ մէկ վարչական դըտթեան մէջ. չեմ ուզեր յիշել մեր ողջին ցն դժբաղդ օրերը երբ Պատրիարքի մը միայն անձնըված էր ամեն գործ: Եթէ անհատի մը եմ կրնար տալ այդ ոլոշունը՝ անկարելիու-

թիւն կ'երեսոյ բանին մէջ . Երկու կամ առելի  
անձանց տալով՝ գուցէ իշխանութեան միութիւնը  
բռնարարած ըլլամ . ինչ ընեմ հասկա : Ի՞նչ  
են ըրեր մեր նախորդք . անհատական վար-  
չութեան անտեղութիւնը տեսնելով՝ և իշխա-  
նութեան միութիւնը գրեթէ յարգելով՝ մէկ  
մարմայ յանձներ են 20 անդամէ բազկացեալ՝  
Գերագոյն ժողով անունով : Աս՝ ալ չը յաջողե-  
ցաւ , կործանեցին ու տեղը Քաղաքական ժողով  
անունով մարմին մը գրին . բայց յայտնի է որ  
աս՝ ալ չը տի կրնար յաջողիլ , վասն զի Գե-  
րագոյն ժողովին փառականերուն վրայ շինված  
ու անոր յատակառծին մոտ ձևմած է :

Գայս ըսելով՝ ներեցէք էֆէնտիներ, միտքս  
բաջորդաց ըրածը ստղտանել չ'է, այլ երախ-  
տագէտ զգացմամբ մը յայտնել է. անոնք թէ-  
ղէտ չեն յաջողեր մեղի այսօր կատարեալ բան  
ը ժառանգութիւն ձգելու, բայց աշխատեր և  
ով զիտէ ինչ դժարին սպարադաներու մէջ յա-  
ողեր և յառաջաղիւմութեան երկու քայլ առեր  
ն, և մենք այսօր տնոնց շնորհիւն է, անոնց  
անից և փորձառութեան ժառանգութեամբն է  
ր կատարելագոյնը կ'ուղենք ձեռք բերել և չը  
խտենք դեռ ինչ խոչընգուաներ տ'ելլեն մեր  
էլլը: Եթէ այն քայլերն առված չ'ըլլային, մենք  
այսօր նոր սկսած կ'ըլլայինք և Գերագոյն ժողով մը  
ամ անոր նման բան մը հաստատեալ ուստահ-

Ըլլայինք : Անոնք հոս և թէ ոյս ժողովէս դուրս  
իշտ ծափահար են մեր յառաջաղիւմական ամենա-  
ոքքիկ շարժման , և մենք չնորհակալ ենք ա-  
մացմէ : Այս փակագիծը գոցենք . շարունակենք  
որ մոտածական քննութիւնը :

Գայս քննութիւնը դիւրացնելու համար՝  
անձնատումը մը աշխատեր է, կոչենք 'զանի  
զի օդնական', և տեսնենք թէ ինչ միջոց կ'ա-  
ռջարկէ մեզի : Գործոց դիւրութեան և սր-  
տախանտութեանց անշփոթութեան համար՝  
անէ չըկայ ուրիշ միջոց ոյլ աշխատութեանց  
ժանումը և ոյդ սկզբան վրայ յենլով ալ կը  
ժանէ գործերը ։ Եատ իրաւ և զեղեցիկ ըս-  
տը 'զոր մեր և շատոերուն շատուց սիրած ակըզ-  
նց մէկն է և խելվական կը կտրէ որ ոյդ միջո-  
րաւական է . ոյդ ճամբէն կ'ուղենք տմենքս  
քայլել, բայց նախագիտելիք մը կայ ոյդ

վզբան գլուխը . թաղ ներէ մեղի որ այդ նաւագիտելիքը մէջ մ'աչքէ անցնենք ի միասին . շոխնքն թէ՝ ի՞նչ է աշխատաթեանց բաժանան օգուտն ու նպատակը , և բաժանման մէտուր կամ եղանակը :

Մէկ բառով կրնաց ըսկիլ . օդուտը՝ գործոց  
խրամագիւնն է , ասի յայտնի է . նպատակը՝  
եռնհատութեան հասնիլ է որ գործոց շխտակ և  
աղէկ մատակարարութեանը կը նպատատէ , միան-  
ամայն և պատասխանատութիւնները կ'որոշէ  
. կ'արգարոցնէ . ասց' ալ յայտնի է որ ան-  
եռնհաս կամ խառն ձեռնհատութեամբ խռոմի  
ո՛ք մարդոց խռոմի մը գործ եթէ յանձնես ,  
ործերն իրենց ձեռնհաս զործողներուն չը ոդա-  
աշելով , ո՛չ աղէկ մատակարարութեան յոյա-  
ց , հեռևաղէս և ո՛չ պատասխանատութեան  
զդութիւն և արգարութիւն : Հա՞րիլ է արդեօք՝  
յս ձշմարտութիւնը ամենասպացծառ կերպով  
ոլացնելու համար՝ նիւթական օրինակի մը զի-  
ել . զորօրինակ՝ ոսկի , փայտ և քար , կըր-  
ա՞նք այս նիւթերը բանեցնելու համար ամենը  
էկին ոսկերչի մը , կամ հիւսան մը , կամ վի-  
տոգործի մը կամ երեքին մէկին յանձնել . իւ-  
աքանչիւրը զատ զատ իր յատուկ գործաւորին  
աւլուէ , որ աղէկ բանվի և եթէ աղէկ շը բան-  
ի կարենաս մարդուն օձիքը բռնել . եթէ ոս-  
երիչը փայտդ կամ քարդ աւրեց , անի չ' այլ  
ու ես պատասխանատու որ գործաւորիդ ընտ-  
անաց մէջ տհբդ չը բացիր :

Տեսակի աղասասխանատութիւնը գոր-  
տաւորին վրային յօդա կը ցնողի . և ինչպէս կո-  
րոց իր տէրը կը գտնէ և իր մեսառվը տաւժել  
կուտայ իր անխոհեմութիւնը :

Բաժանման օգուտն ու նպատակը ոյտվես  
ակներեւ տեսնելով՝ գանք եղանակին որ է՞ն կա-  
ռեոր կէտն է և եթէ տափ չը յաջողի , ակնեալ-  
եալ օգուտն ու նպատակը մէջ կը խաղան : Տը-  
րամաբանական մէթօտ է ամեն բանի մէջ՝ բըն-  
նութեան դրված այլ և այլ նիւթերը իրենց բը-  
նական տեսակին բաժանելու է . օրինակները  
մէկդի գնելով , նայինք յանձնախռումը իր բա-  
ժանման մէջ այս եղանակին հետեւէ՞ր է մի : Աե-  
րեայ դժբաղդարար թէ չէ ճշգիւ հետեւը , և  
իլլթական գործերը դրամական գործոց հետ չը-

Եելով, կերպով մը կուտակում ըրեր է փո-  
նտի բաժանում ընելու և երեք խճնաղլուխ  
լով հաստատելով՝ դոդցես իշխանութեան  
ժանում է ըրեր վոխանակ դործոց բաժանում  
լու : Այս երկրորդ կտորին վրայ չեմ կրնար

ել, զի յօդուածներ չ'ունի իր ծրագիրը, ուր  
տնրվեր իր զիտաւորութիւնը թէ առընչակի՞ց  
արդեօք իրարու այդ ժողովները և թէ ի՞նչ  
։ Տեսուչ ժողով կ'անուանէ իր նոր ժողովը  
թէ կրօնականը տեսչութիւն չ'է, իրը թէ  
զարականից՝ եթէ կոյ քաղաքական գործ՝ տես-  
թիւն չ'է։ Անցնինք այս կտորը։ ուսումնա-  
ը զբամականին հետ միացնելուն փաստ մը  
ասոց որ ուշադրութիւն կը դրաւէր եթէ հիմն  
ենար, ըստ որում կ'ըսէ՝ ուսմանքը զբամակ  
բառաջանայ, ուստի սնտուկը ուսումնականին  
լու է որ անկէ ուղղակի կերպով և իր ձեռ-  
լ սլետը եղածն առնէ։ և այս փաստը նա-  
ոդ քաղաքական ժողովի մը վորձառութեան  
ց կը հիմնէ։ Կ'երևի թէ այդ ժողովին ան-  
մեներէն ոմանք կամ իւր ուսումնական խոր-  
դը, ուսումնական անօրէնութեան մը հա-  
ր դրամ՝ պահանջեր են, Տնտեսական խոր-  
դը չ'է տուեր կամ ժողովին մեծամասնու-  
մը չ'է հաճեր։ Բայց ես երբոր ըսեմ թէ  
ուսական խորհուրդն ի՞նչ իշխանութիւն ու-  
սնուուկին դրամ հանելու, քաղաքական ժո-  
ղով ի՞նչ իշխանութիւն ունի սնտուկին վայ-  
։ սնտուկը ազգային է, ազգային ժողովին գալ

զղբելու է պէտք եղած վարկը, և սրբ աղջու-  
ն ժողովը շնորհէ խրոբանչիւր տեսչութեան  
խնդրած վարկը, Տնտեսական խորհուրդ կամ  
աղոբական ի՞նչպէս կրնան չը տալու յանդեղ-  
լ եթէ ոյն ծախովը խր հասից աղօխրէն ե-  
ժծ մտած է անտուիլին մէջ, ոյդ փաստը կը  
պարզի: Եթէ անցեալ վարչութիւնը իրենց  
քառութիւնը սիրումէի խնդրին մէջ ի գործ  
էին, և մեզի կանոնաւոր սիրումէ բերած ըե-  
րին, ինչպէս սրարտ կը դնէ իրենց վրայ Սահ-  
մադրութիւնը, խնդրին ոյդ դրամական կէ-  
շատուց լուծված կ'ըլլոր. բայց ո՛չ վարչու-  
թիւնը հոգացին և ո՛չ ոյս ժողովը բնտեց :  
Ես երրոր ըսեմ գարձեալ թէ վարչու-  
թեան սիրումէն Սայր դիւանին վրայ է արդին :

և թէ այդ խնդրին կանոնաւորութիւնը երաշ-  
խաւորեալ կը համարինք՝ քանի որ նա դիմացի  
աթոռին վրայ ժիր նախագահ մը նստած է՝  
Սահմանադրութիւն 'ի ձեռին, և ոյս կողմի ա-  
թոռին վրայ արթուն Ատենապետ մը՝ կանոնա-  
դրութիւն 'ի ձեռին, յանձնախմբին և ամենուս  
այդ իրաւացի անհանգստութիւնները կը փարա-  
տին : Այն աստիճան վստահութիւն ունիմ յանձ-  
նախօմքին ուղղագուստութեան ու ազգասիրու-  
թեան վրայ՝ որ կը միանոյ այս մասին մեզի  
հետ, ևս համոզեալ եմ. և իր այս ներելի սրբա-  
լումը որ իր ազգասիրական անհանգստութեանը  
յառաջ եկած է, դաստիարակութեան խնդիրը  
ասլախու եղեալ տեսնելով՝ և իր բոլոր ուշադ-  
րութիւնը հոն ամփոփելով, ինքնին կը սրբագ-  
րէ հիմա՝ խոչընդոտը դարձեալ տեսնելով. ինք-  
նին կը սրբագրէ նկատելով՝ թէ ոչ սկզբունքը կը  
ներէ և ոչ օրինակը. զի չըկայ մեզի ծանօթ  
վարչութեանց մէջ դանձուց և դաստիարակու-  
թեան միացեալ տեսչութիւն մը :

Այս առթիւ կ'ուզեմ չնորհակալութեամբ  
յիշել այն ատենարանը որ զայս խմաստուն խօս-  
քըն արտասանեց ոյս պիճարանութեան մէջ  
«սկզբունքին հետևելու է կամ օրինակին» մե-  
ծապատիւ Պատմաճեան էֆենտին էր եթէ յիշո-  
ղութիւնս հաւատարիմ է :

Գայս բաժանումը զոր մենք կը ճգնինք ը-  
նել, արդէն ըրած է ատենաբան մը յանձնա-  
խումբին ընդունած սիղբան հետևելով, ատե-  
նաբան մը որ ազգային խնդրոց մէջ զրիչ ու  
կետնք մաշեցնելով կ'զրադի, մեծասպատիւ իւ-  
թիւմնեան էֆէնտին: Իր ըրած բաժանումը ոչ  
միայն ամբողջ ու կատարեալ է, այլ աւելորդ  
ալ ունի. այդ աւելորդն է 'զօր չը տի կրնամ  
ընդունիլ, այդ աւելորդն է զոր կը մերժեմ եր-  
կու առաջարկութեանց մէջէն, և ասով է որ  
գուցէ տարբերիմ թէ յանձնախումբէն և թէ  
յիշեալ ատենաբանէն. բայց իմ տարբերութիւ-  
նըս խնդրին մակերեսոյթին վրայ է աւելի քան  
թէ հիման վրայ որ միացեալ ենք, տի տեսնէք  
տալու բացատրութիւններէս:

Այդ աւելորդը Քաղաքական ժողովն է որ իրեւ անմիջական ժառանգ վերցիշեալ Գերազոյն ժողովին, կ'իշխէ մինչեւ ցարդ աեսուչ խոր- նականին, թէ տնտեսականին և թէ դատակա- նին զի տառնք իրարու համազօր դրած ես իւրա- քանչիւրն իր մասին մէջ, և ամէնը մէկ զու- մարման մէջ: Դարձեալ ըսելիք չունիմ:

Հըրդոց վրայ և անոնց գործին կը խառնըմի՛ :  
Յանձնախումբը ատոր բոլոր իշխանութիւնը ձեռ-  
քէն առեր , մինակ Բ . Դրան յարաբերութեանց  
միջնորդութիւն մը տուեր է անոր , իրը թէ  
յատիապէս յարաբերական ընթացիկ գործեր  
ունենացինք . մինչդեռ ոյն յարաբերութիւնները  
սկասահական գործ կը սեպմին և ընդհանրապէս  
միւս խորհրդոց գործերէն կը ծազին : Իսկ իւ-  
թիւնեան էֆէնտին բոլորովին վերուցեր է սցէ  
ժողովը և անոր գործը մասնաժողովոց բաշխեր  
լմացուցեր է : Յանձնախումբին չեմ խնացեր  
ծափահարութիւն որ կէս իրաւունք ունի՝ զանի  
տկարացնելով , Խթիւնեան էֆէնտին հետ եմ  
բոլորովին ոյս մասին որ ամրող իրաւունք ու-  
նի՝ զանի ոչնչացնելով . բայց չեմ կրնար բմբը-  
նել թէ՝ սկասունը ջնջելէն եաքը ի՞նչպէս և ինչ  
փաստով անունը կրնայ պահել . սնուն՝ որ ալ  
աւելորդ է և անխմատ և կրնայ մնաս ալ բե-  
ռել : Ըստ իս սկասունն ալ չը կայ , և չը կար

Բացատրեմ այս կէտը՝ որ ըստ իս խնդրի  
առն է և ձեր խորին ուշադրութեանը կը կա-  
ռատի, և վիճնուինք :

Նախ՝ ըստ սկզբան։ — Առջապատիւ տոեարանին առաջին յօդուածին մէջ կը կարգած Ազգին վարչական իշխանութիւնը երկու վարչական ժողովոց յանձնըլված է, կրօնական և աղաքական ։ Արդեօք ուսումնականը տնտեսականն ու դատականը մաս չունի՞ն այդ իշխանութենէն որ իրրեւ սառրակարգեալ զանց առված են։ Եթէ մի և նոյն տեսակի չըլլար տը սծ իշխանութիւնդ, այսինքն քաղաքականինը էնադրական և կրօնականինը վարչական, ըստ չունէի։ Իր մէջ տարրեր տեսակ չունեցող ն մը բաժանելու ելլելը խմասութեան հակառակ ձեռնարկութիւն մը փորձել չ'է մի։ Մաւանդ այդ քաղաքականը դոյութիւն ու չու, քու ձեռօրդ ոչընչացուցիր։ Եթէ մի և նոյն անութիւնն է յանձնածդ, հաւասարապէս նձնէ ուրեմն թէ կրօնականին, թէ տումնանին, թէ տնտեսականին և թէ դատակա զի ասոնք իրարու համազօր դրած ես իւրա նշիւրն իր մասին մէջ, և ամէնը մէկ զուման մէջ։ Դարձեալ ըսելիք չունիմ։

Իսկ տես որ իշխանութիւնը չ'է բաժնածդ, այլ սրաշտօննն է բաշխածդ համազօր իշխանութեամբ Որոց գործադիրներն են այդ սրաշտօնական մարմինները : Իշխանութիւնն է մի, և պաշտօնները տարբեր : Ուրեմն ըսէ՝ վարչական իշխանութիւնը մէկ խորհրդոց յանձնոված է, և սրաշտօնները նոյն խորհրդին անդամոց բաշխեալ է ըստ ձեռընհասութեան :

Երկրորդ՝ լատ գործնականին . — Մեր ազ-  
դային բարսցական իշխանութիւն ըստծնիս՝ ըստ  
հին և ըստ նոր կայսերական հրովարտակաց՝ կը-  
րօնական է բնութեամբ . կրօնական և կրօնակա-  
նէ կախում ունեցող գործոց մէջ միայն կը բա-  
նի , երբէք քաղաքական բնութիւն չ'ունի և չ'է  
ունեցած . ինչպէս կրօնական միւս հասարակու-  
թեանց տրված արտօնութիւնները : Նթէ Տէ-  
րութեան կրօնական ըլլոցինք , այս արտօնութիւ-  
նը իր գոյութեան սրատճառը չ'էր ունենար :  
Ըսել է՝ մեր կրօնին շնորհւեն է և մեր Ազգացին

Ես այսպէս կըմբռնեմ խնդիրը և կարծես  
աս՝ է խնդրոյն հոգին . վարչական օրինաց վե  
րաքննութիւնը այս ոգովի ըլլալու է և այս ոգ  
ովի խմբազրեալ մատուցվելու է ։ Տ. Դրան վա  
վաերացում : Եկեղեցոյ սրայծառութեան և  
Ասհմանազրութեան հաստատութեան նախան  
ձախնդիր ազգայինք՝ ինչպէս կը հաւատամ որ  
ամենք ալ էք , կը հասկրնան զիս և կը միարա  
նին ինձի հետ այս մասին : Ըստ իս՝ եթէ ազ  
գային քաղաքականութիւն մը կայ յիբաւի , քա  
ղաքակակ ժողով չ'ունենայն է ։

Տրամաբան էք դուք էֆէնտիմեր , խօսքեր-  
նիդ հարկաւ գործքերնուդ ափ սրատախանէ .  
արդեամի ջնջածնիդ խօսքով կրնա՞ք պահել : Ես  
չեմ կրնար տարակուսիլ թէ հին Գերազոյն ժո-  
ղովին ծնունդ այդ քաղաքական ժողովը վերցը-  
նել ուղելով իրրե խոչընդուռ և գործոց արգելք ,  
անոր անունը միայն անոր շոշորթը գոնէ անեղծ  
ուսհել ուղենաք իրր յիշատակ նուիրական : Ոչ ,  
ոչ , վայրկեան մ'անգամ չեմ կրնար տարա-  
կուսիլ :

Երկրորդ անտեղութիւն մը , դիտելու ար-  
ժանի և անմարսելի (ներեցէք բառը) գործնա-  
կան անտեղութիւն մը այդ առաջարկեալ բա-  
հանման մէջ , իշխանութեան այդ հակարուն  
ամֆանիան աղետողի հետեւանք , սայէ . Քաղաքա-  
յան ժողովը լիազումար կամ ընդհանուր նիստ  
'ընէ իր մասնաժողովներն ի մի գումարելով ,  
այսինքն ընդհանուր ժողով կ'ընէ աղդային  
արևոր և հանրական խնդրի մը համար . և Կը-  
օնական ժողովը բազմակից չ'է այս ընդհանուր  
խառին , դուրս ճգված է իրեւ օտար . ինչո՞ւ ,  
անհիմն ու չնշին սա՛ պատճառանօր թէ իրն-  
իրը քաղաքական է . մինչդեռ բուն խնդրին  
ուաջին տէրն է , և իր աթոռը առաջինն է այդ  
ոստին մէջ , զի այդ խնդրին արմատը կրօնա-  
նէ և աղդային խնդիրները միշտ խառն են  
չչողէս պատիւ ունեցայ բացատրելու պահ մ'ա-  
աջ : Դիտեցէք էֆէնտիներ , ինչ հակընդդի-  
ութիւն պկրածն և արդեան . ինչ նուստաւ-  
ոցիչ զրկանք ընդդէմ կրօնականին :

Արդ ուրեմն իրաց տաեալ այդ աւելորդ  
ըստ բարովին կամամիտ եմ իւթիւնեան է-  
շնամին ըրագ ոլոշոնարաչխոթեանը և չնոր-

Համեստ եմ յատկապէս որ առիթ տուաւ այդ  
առելորդն աչքի զարնելու :

Եմինտիներ, կարծեմ մոքերնէդ կ'անցնի,  
բնական է, և կրնաք ինձի հարցնել. քաղաքաւ  
կան գործ չ'ունինք, քաղաքական ժողով ան-  
ուամի մարմին և բառ չես ընդունիր, հապա ո՞վ  
տեսնէ Ռ. Դրան հետ սրատահած մեր յարաքե-  
րական գործերը՝ որ Քաղաքական ժողովին սրաշ-  
տօնն էր: Նո այդ հարցումը կ'ըսպասէի և  
արդէն ինձին ըրած եմ նախ իմ միտքս հան-

Ժանդակութեանը անսլատնառ կը իւրօտին : Ա-  
սի մեր վարչութեան մէջ հարկ մըն է որ զգալի  
եղած է և փորձը տեսլած : Այս պաշտօնեայն՝  
խորհրդասկետ ազգային վարչութեան և տաճիկ  
բառով Բարդիքիանէ մէջիս միւտիրի անուամբ կը  
հսկատառովի :

Փորձառութեամբ արդարացեալ սցո հար-  
կաւոր կէտն է ահա 'զոր կ'առաջարկեմ նուն  
իրեւ բարեփոխութիւն վարչական օրինաց Առհ-  
մանադրութեան :

Այս նկատողութեանց և պատճառաց վրայ յեցեալ, թէ տեսական ակդրանց և թէ զործնական օրինաց միանգամայն հետեւելով՝ ալ հիմա կրնամ պատասխանել այն հարցման թէ վարչական սրացտօնը որո՞ւ և ինչպէս կրնայ յանձնըսիլ։ Մէկ բառով ըսեմ, մէկ մարմնոյ կրնայ յանձնըսիլ և երրէք երկու մարմնոյ ։ բայց առ սրայմանաւ որ այն միտել մարմինը չորս անդամ ունենայ, և գլուխ՝ գործադիր իշխանութեան պետը խոր խորհրդակից օգնականովը ։ օրինակի համար՝ մէկ կոճղ քառամիւղ, կամ մէկ տուն չորս սրահով՝ խրագանչխրը հինգ աթոռով ։ ահա վարչական կազմութեան բնական յատակագիծը ։ Ասոր ամբողջ պատասխանն ու բացարձութիւնը առաջարկութեանս յօդուածոց մէջ ամփոփեալ է ։ շատ ըսելիքներ կան խրարանն չխար յօդուածոց բացարձութեան վրայ, և խրագանչխար առենարանի առաջարկած կէտերուն վրայ՝ զորոնք ո՛չ իրրեւ հերքելի այլ իրրեւ կանոնադրութեամբ հոգալիք կետեր ըսութեամբ անցայ ։ կարճ կը կասկեմ և իմ՝ յօդուածոց ընթերցանութեան առեն խիստ համառօտ կերպով կանցնիմ, խիստ հարկաւորը միայն բացարձութով ընդարձակ բացարձութիւն ուղղաց ։ երր

ու ըստ պատրիարք եմ :

Այս ընթերցանութենէն առաջ երկրորդ  
պատյան մ'ալ տի համարձակիմ՝ առաջարկել  
մի զարհուրիք, ոյս անգամ նիւթական պատյան  
և ժողովարանին շուրջը. ոյսինքն կըս ժող  
հանգիստ կը խնդրեմ, եթէ ժողովը բարեհանի  
յետոյ խօսքս շարունակելու և կարճ կապելու  
պայմանաւ:

ՓԱՓԱԶԵԱՆ Ս . ԷՅ . ( Ընդլիիշելով ) . — Ա  
տառապին մէջ յիշատակ մը կը թողոք :

Հոս Ռուսինեան էֆէնտին կանգ առնլով  
զրբեց ժողովին քառորդ մը դադար ընելէ  
և շարունակել իւր պատենտախօսութեան մաս-  
ով :

Ժողովին հաւանութեան համաձայն ստեանը  
ուորդ մը դադար առաւ, և ժամն 8 ½ ին  
ոէն բացուելով, շարունակեց :

ՌՈՒՍԻԱՆ ԷՅ. — [ Շարունակելով ]

中華書局影印

Առաջարկութեանս չը մտուծ՝ ներեցէք է.  
նախներ որ մէկ բառով և միանգամ ընդ միշտ  
աց առնում բառական խնդիրը, զի համար  
կ անուանեմ վարչական մարմինն ու անդամը  
որ: Եեմական լեզուին մէջ՝ ժողով՝ ժողովուր  
ն ընտրեալ բազմանդամ մարմին մըն է օ  
աղըակոն հեղինակութեամբ և համարառու ի  
ւասութեամբ. Խորհուրդ՝ ժողովին ընտրեալ սա  
ւանդամ մարմին մըն է վարչական պաշտօնով  
համարառու պարտաւորութեամբ: Այս բացառ  
թենէն զոհ չեզողը կրնայ Փռանի ու հայ բա  
րոն մը բանալ ասսեմբլե բառին առջև ժողով, և  
ու բառին առջև Խորհուրդ նշանակված կը գտնէ.  
ուանկերին չը զիտցողն ալ կրնայ աշխարհիս ա  
ն կողմը զիտել թէ կայ արդեօք ժողովով  
որչութիւն մը: Աս մէկ զի՞ կարծիք կոյ թէ  
Դուռը մէջիս բառով վաւերացուցած է որ  
զով կը նշանակէ. Բ. Դուռը զիտէ իր վաւե  
ցուցած բառին նշանակութիւնը, արակերէն  
ուցողք կրնան վկացել թէ ժողով ըսել չ'  
ձիս բառը, այլ ձևելակ բային եկած և անոր  
որ մէջիս այսինքն տեղական անունն է որ

առելի ժողովութ ընտրութեանը կը թողում կը



թոշ. 12: — Խւրաքանչիւր մասնախորհուրդ՝  
իւր մասին մէջ ձեռնհամ՝ ազտատօրէն կը գործէ  
ընդ նախագահութեամբ իւր մասնապետին՝ զոր  
իւր անդամոց մէջէն կ'ընտրէ, և ինք միայն է  
պատասխանատու իւր որոշմանց ու անօրէնու-  
թեամբ մէջ :

Այնպիսի խնդրոց համար որք երկու մասնախորհրդոց մէկէն վերաբերելով խառն կերպարան կ'ըստանան՝ ոյն մասնախորհուրդը միացեալ խորհուրդ կը կազմեն : Պատասխանատութիւնը բաշխեալ է երկու ձեռնհաս մասնախորհրդոց մէջ :

Խակ այնպիսի խնդրոց համար որք մասնաւ խորհրդոց շատին վերաբերելով հանրական ըը-նութիւն կ'ըստանան , կամ խնդրի մը ծանրութեան նկատմամբ երբոր մասնախորհուրդ մը չ'ուզեր առանձին սպատափանատութիւն ըս-տանձնել , մասնախորհուրդը համագումարեալ ընդհանուր նիստ կը կազմեն . (Տես յօդ . 2 և 3) :

Նոյնպէս՝ վարչական կնճռոց կամ անհաւ-  
մաժայնութեանց համար, սբատահական այնպի-  
սի խնդրի մը համար զոր Պատրիարք և Խորհրդ-  
գալետ չեն կրնար կամ չեն ուզեր առանձին  
տնօրինել, ըստ սբահանջման սբարագոցին՝ կամ  
մասնապետաց խորհուրդ կը կազմեն առանձին  
սբատասխանատութեամբ, կամ ընդհանուր  
խորհուրդ կը գումարեն : — Սոյն ընդհանուր  
կամ լիազումար նիստով որոշեալ տնօրինու-  
թեանց մէջ՝ Վարչութեան ամեն անդամը հա-  
մերաշխապէս սբատասխանատու են :

Յոդ. 13. — Խորհուրդ թէ մասնախորհուրդ՝ իւր ձեռնհասութենէն վեր խնդրոց համար խրաբանչխրն իր մտախն ձեռնհաս հեղինակութեանը կը դիմէ : (Թէ ո՞րն է խրաբանչխրն ձեռնհաս հեղինակութիւնը, և թէ որո՞նք են անձեռնհաս դատված խնդիրները Վարչական կանոնադրութինը պիտի ճշդէ յետոց) :

թօդ. 14. — Ալարջական իշխանութեան ի-  
րաւասութիւնը՝ հաստատեալ օրինաց կիրառո-  
թեան սահմանին մէջ կը հողովի, կրնայ հոն կա-  
նոններ սահմանել, հրահանգներ տալ որք օրի-  
նաց կիրառութիւնը դիւրացնելու կամ ապահո-  
վելու կը ծառացեն : Խոկ երբ այն կանոնաց մէջ  
հանրական կարևորութիւն ընծոյզ տրամադր-

բռթիւն մը դիտէ և ուղէ՝ զանի օրէնք արձան նացնել, օրինական ծրագրօք պէտք է դիմէ օրէնադրական իշխանութեան որ է Ազգային ժողովը (<sup>4</sup>):

(1) Պահօք . — Այն դլուխին մէջ սպարունակեալ տասնըշորա յօդուածոյ ուժովը՝ ջրեալ ևն 1863 ի Սահմանադրութեան բնագրէն Վարչութեան վերաբերեալ բոլոր յօդուածները՝ 24 յօդուածէն սկսելով մինչեւ 51 յօդուածը , ընդ ամենոր քառան և ոթ յօդուած :

A decorative horizontal line featuring a repeating pattern of diamond shapes connected by a central knot-like design.

Ահա Ազգային Վարչութիւնը սահմանադրատէս կազմակերպեալ այս 12 յօդուածոց մէջ, որոնցմէ ի բաց առեալ այն կառները որք իշխանութեանց անմիջամտութեանը, սրաշանից և իրաւասութեանց ձգութեանը, սրարաւորութեանց և սահմանադրութեանց որոշմանը

կը վերաբերին՝ զոր դուք ալ տի հոգացիք ։ իսմ՝ կողմէս առաջարկեալ բարեփոխութիւնը երկու բան է, մէյ մը Վարչական մարմեաց միութիւնը, մէյ մ'ալ խորհրդապետը։ Ինչ առաջ խօսողները վարչութիւնն ըստ հին դրութեան երկու մարմեաց յանձնենք լսին, ևս ի՛շուեմ մէկ մարմեաց կրնաց յանձնիլ. անոնք քաղաքական ժողով անունով դումարումը ցրուել ուղեցին. ևս առեղ մէկ խորհրդապետ մը զրի Պատրիարքին անոր ջակից։ Եթէ ամեն ըրածնուալրաց դառնանք, ան առ խիստ սիս բան և նոր բան չ'է թէ Բ.

Դրան առջև և թէ Սահմանադրութեան մէջ, և  
ընդհակառակ՝ շատը քիչ ցուցեր, մեծը սրբափե-  
ցուցեր, և հինով շատացեր ենք . 90 ահագին  
թիւն ունէինք վարչութեան անդամոց . 21 ով  
շատացանք . և այն 20 ը արդէն Սահմանադրու-  
թեան մէջ քաղաքական ժողովոյ թիւն է . 9  
մասմէն ունէինք մասական . մէկ մասմէն ունենա

աւագար ուստի վաղջական , ոչ ու աւագար ուստի հիմա . և խորհուրդ ունի ինք տեսչական , և մաս-նախորհուրդ ունինք ակտական : 51 յօդուած ունիք վարչութեան գլուխը Սահմանադրութեան մէջ . 14 ովլ կը շատանանք . ահա է փէնտիններ ձեր աշխատութեան պիճակագիրը : Կը տեսնէք որ դարհուրելի բան մը չ'է վերաբննութեամբ ըրած մասմասութիւննիդ , քիչ բան աշքի՝ բայց արդ-

Աամբ մեծ բան, զի վարչութեան այն ժամկան  
հար ու խորտուքորդ մեքենան ա՛լ այսուհետեւ  
սրբեալ ու յզկեալ կրնայ ի շարժման գրսիլ և  
արագ ընթանալ։ Սահմանադրութեան միւս գը-  
լուխները եթէ սցաղէս մարրոյն, աշխարհիս  
սահմանադրութեանց էն զեղեցիկը կ'ըլլայ կըր-  
նամ ըսել Հայոց Սահմանադրութիւնը՝ զերծ ա-  
մենեին քաղաքական հոգերէ և մտառանջու-  
թիւններէ։ Ես համոզեալ եմ էֆէնտիներ թէ  
վարչութեան գլուխը սցաղէս բարեփոխնեալ շը  
կրնար աւելի կատարեալ ըլլուլ մեր աղջին մեք-  
վիճակին մեր անթոշակ արաշտօնավարութեան  
համար, և կրնայ տեսել առանց վերաբննութեան  
գոնէ մինչեւ դարուս վերջը։

մութիւնը տեսնէի, հանդերձ կանոնադրութեամբ  
(շը մոռնանք աս' ալ), պատրիարք ըլլալու վա-  
սասիրութիւնը մուտ կը գտնէր սրտիս մէջ։ Հա-  
ւատացէք էֆէնտիներ։

Բայց զժրաղդաբար՝ և զժրաղդութիւն մեծ,  
մեծ թերութիւն մը, ախտ մ'ունի մեր վար-  
չական մեքենան . ինչպէ՞ս չը յայտնեմ հու իմ  
մասնաւոր շնորհակալութիւնս և յանուն ազգին՝  
երեափոխանական իրաւամբս, այն զգօնամիտ ու  
սրատես ատենաբանին որ զախոր գտաւ ու  
մասոր վրան զբաւ : Այդ ախտը՝ վարչական կա-  
նոնադրութեան մը շդոյութիւնն է մինչեւ ցարդ՝  
Մեծապատիւ Միքոյելեան էֆէնտին՝ վարչական  
ձեւին ու կազմակերպութեան այնքան կարեւորու-  
թիւն շընծոյեր որքան կանոնադրաւթեան մը  
հարկը առաջին և անհրաժեշտ պայման կը նկա-  
տէ բարւոք մատակարարութեան :

Առեծ իրաւունք ունի , իրաւունքին բոլոր  
գործնական մասն իր կողմեւ է : Արդարեւ վարչա-  
կան մեքենան նուռու մը կը նմանի , ո՞րքան ամ-  
րակուռ ո՞րքան պաշտպապինդ ըլլոյ , չը կընալ  
ծովերու վրայ սլանալ անվտանգ առանց կողմ  
նացոցի . կանոնագրութիւննէ այդ կողմացոցը քը-  
վարչական մեքենացին մանրամասնիկ անիւներ  
անոր մէջ կը դառնան :

Անչ և իցէ , ի բաց տռեալ ոյդ կանոնազ  
ըութեան կետը որոյ ընդհուպ ի լույս ընծայմիւ  
ամենուս փափարն է , ես համոզեալ եմ է Ձին  
տվնէր թէ ոյս նորակազմ կամ բարեկերպեա  
մեքենան մեզի համար խիստ յարմար և ընտի-  
մեքենալ մըն է զոր պէտք է ընդունինք :

Իմ որչափի համազեալ ըլլալո հասկցնելո  
համար կը համ ըսել թէ եթէ եկեղեցական կար  
դէ ըլլոյի, և այսպիսի վարչութեան մը կա

մութիւնը տեսնէի , հանդերձ կանոնազրութեամբ  
(չը մոռնանք աս' ալ ), պատրիարք ըլլալու փա-  
ռասիրութիւնը մուտ կը գտնէր սրտիս մէջ . հա-  
ւատացէր է Փէնտինէր :

Ավ ցանկամ՝ ինչպէս մարդ կը ցանկոյ իւր  
համազումը գիմացինին մտքին մէջ աւ պոյացը-  
նել, բայց ես չը զիտեմ ատոր հասնելու ճամ-  
բան : Սու գիտեմ որ ամենքս աւ կը ցանկանք  
ապագային կատարեալ գործ մը թողուլ ի ժա-  
ռանդութիւն, և այս գործը ըստ իս բաւական  
կատարեալ է առ այժմ քըւի դնելու համար  
նկատելով որ երրորդ ընթերցանութիւն մ'ար-  
ունինք ուր կրնանք վերջնատէս խորհիլ ու լլա-  
ցնել թերի երեցած կետերը : Արդ՝ էֆէնախ:

ներ, ալ մի վարանիք, մի տնտեսք, մի գուղոջուն այլ համարձակ առէք քայլ. Հերիք այս բան տարի վարանում ու անշարժութիւն :

Սիստ լերեք մէյ մը ժողովարդը , այն մեր  
համարիւն սիրելի ու խեղճ բազմութիւնը , որ ի  
յոյոք ձեր վրայ և իր ապագան ձեր ձեռաց մէ<sup>յ</sup>  
աւանդեր է . երեսափոխանին քըւէթուղթը ժողո  
վուրդին ճակատագիրն է , գթացէք անոր ան  
մեղ տղիսութեանն ու թշուառութեանը , որու  
մեղքը մեր վրայ կը դրիֆի : Սոյն մտածմաս  
գրէք ձեռվընիդ մէյ մը սրտերնուդ վրայ . 26  
արտիէր արդեօք շահիւ ու սիրով . շը՞ վոլնիլ  
արդեօք . ոյդ ազգասէր զզացման առջեւ , այ

գային յառաջադիմութեան մահու և կենա  
խնդրին առջև հնա՞ր է որ կանգուն մուան շ'ընկ  
նին թաւալգլոր՝ կիրք, կողմասակցութիւնք, ան  
նասիրութիւնք և ամենայն փցուն ու շնչին շ  
և նկատօգութիւն : Արիանանք զատոնք յաղթ  
լու . զայդ արիութիւնը՝ էֆէնավիներ՝ մենէ մե  
օգուտը, մեր սլարաքը, մեր աղղոք, Աստուա  
կը սլահանջէ : Արդ ժամ է, ձեռք առէք ձե

զօրութիւնը . աղքային յառաջդիմութեան զայ  
յորացարժ մեքենան այսքան ատեն կտշիանդ  
շղթաները փշրեցէք այսօր ձեր քըւէովն ու թ  
զէք որ սլանոյ յառաջադիմութեան յասսարէդ

ՍԻՒՐԵՆՏԱՆ Էֆ. — Ուրու պատսալուն  
տու է :

ըսի, Աղդային ժողովին համարատու է գրով.  
իսկ Ազգին և Տէրութեան՝ բարոյապէս սլատաս-  
խանատու է :

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱՇԱ . — Խօսքը Շահապաղ է .  
Փէնտիլին է :

ւԱՀՊԱԶԵԱՆ Ն. ԷՅ. — Տեարբ , կը յիշէր անշուշտ , նախընթաց նստին մէջ իմ առաջարկութեանս դէմ Հայր Մատթէոս վարդապէտին խօսածները . ես առաջարկած էի գտւառայնոց կողմէն եկած անհատական խնդրոց Վարչութեան վրայէն վերցուիլը , և այս նօրատակարքի ժիրիդ ճէմիլրի անունով մասնաժողովոյ մը պէտքը ցուցըցած էի : Ասոր դէմ Հայր Մատթէոս զիտողութիւն ըրաւ , և եթէ չեմ սխամոր , ըսել ուզեց որ ես իրը թէ իմ առաջարկութեանս մէջ ազգին դէմ անարգանք ըրած ըլլամ . սակայն իմ մտքիս մէջ բնաւ չկար այդպիսի զիտում մը . . .

Տ. ՄԱՏԹԵՈՍ ՎԱՐԴ. — (Ընդմիշելով) Ես  
աւ իմ խօսքերուս մէջ ձեր ըստածին նման ակ-  
նարկութիւն մը ըբաժ չեմ:

ԵԱՀՊԱԶԵՍԱՆ Ն. Էֆ. — (Յարունակելով)  
Հստ որում հայր մը ո՞րչափ վաստավիրտ, որչափ  
որդեսէր ալ չըլլայ, տակաւին պարտական է  
այր զաւակները սիրելու և սկաշտովանելու . այս-  
պէս Պատրիարքարանի վրայ ալ սկարտականու-  
թիւն կայ միշտ զաւառացի աղգայնոց իրրե իւր  
աւակացը սկաշտովան կանգնելու և անոնց ցա-  
ռոց դարման տանելու համար . սակայն զրոյ  
էջ խօսք մը կայ՝ որ կ'ըսէ, առ անկարելին ոչ  
ք սկարտաւորի . ուստի Երբ կը կարծենք թէ ա-  
նն անհաստական խնդրոց համար Պատրիարքա-  
անը Բ. Գրան բազրիր զրելով մեր աղգայնոցը  
առայութիւն մը ըրած կը համարուի, կը սխա-  
նք . ոմանց սրտին մէջ անհերքելի սկզբունք մը  
շ ափիք իրը այն թէ մեր գաւառացի աղգայինք  
եղձ և միամիտ են, այն աղաղաւ սկարտաւոր

Պատրիարքարանն օգնել անոնց և միջամտել  
նոնց դործերուն . իրաւ , սկզբունքի մը ծա-  
ռել միշտ յարգելի է , բայց սա ալ բնական  
է :

որ երբ սկզբունք մը սխալ ըլլայ՝ սրբագ-  
շւ պէտք է : Քաւ լիցի , որ ես ըսել ուղեմ  
է բնաւ ձեռնտուութիւն չընենք . ընդհակա-  
սին՝ ընենք , կամ լու ևս ըսել կուղենք ,

բայց կարող չենք, և կարծելով թէ ասով աղէ,  
կութիւն պիտի ընենք, ընդհանրապէս գէշու-  
թիւն կը հասցնենք անոնց :

Այս ըստածս թէև նախընթաց նատին մէջ  
ուստ բառականին բացատրած էի . սակայն հարկ  
լը համարիմ նորէն բացատրել : Խեղճ գաւառա-  
լին անձնական խնդիր մը ունեցած ատեն կը  
իմէ Պատրիարքարանին . նոյնարէս վանդի մը  
և ասնական խնդրայն համար վանահայր մը կը զի-  
է Պատրիարքարանին . ի՞նչ կընէ Պատրիարքա-  
անը . իրրեւ թարգման սցդ խնդիրը կը ներ-  
այացնէ Բ . Դրան . իսկ Բ . Դուռը ալ կը յանձ-  
է տեղական Կառավարութեան քննութեանն  
. տնօրէնութեանը : Այս կերպով խնդրարկուն  
նդունայն ժամանակ պիտի կորսնցնէ . զի խըն-  
իրը մինչեւ որ հաս պաշտօնական ձևերն առնե-  
ով իր տեղոյն յանձնուի , զրկեալն իրաւունքը  
ո հասանանէ . անու առ ի ու Տ . Շենքունի

աւատացւոյն օգնելու ընդհանրապէս վիա հաւած կ'ըլլանք : Այսու աղադաւ ես նորէն սեմ որ գաւառացւոյն անհատական գործն զշակի իր տեղը նայուիլն աւ աւելի աղէկ է :

Պարծեաւ Հայր Մատթէոս վարդապետ բան  
աւ ըստ . օրինակաւ բացատրեց թէ այնպիսի  
մահացրներ կան , որ տեղական կառավարու-  
թան անձամբ բողոքելու անկարող են , վախ-  
լով թէ ապագային մէջ իրենց կեանքը վը-  
սնդի տակ կլիյնաց : Աս ատիկա բնաւ չեմ ըն-  
ւիր . զի թէ ովէտեւ աստուածաբանական խընդ-  
ց վրայ հմտութիւն շունխմ , սակայն գիտեմ  
եկեղեցական մը անդստին խը ձեռնադրու-  
թան օրէն կուխտէ անձնազնհութիւն , այն է՝  
են ինչ յանձն կառնու մինչեւ ցմահ . կարծեմ  
այս ուխտը չը ներէր եկեղեցականի մը՝ իւր  
ձը խնայել , երբ օրինաւոր բողոքոյ մը հա-  
ր տեղական կառավարութեան դիմելու հար-  
մէջ պանուի :

ՏԱՏԹԵՇՈՍ ՎԱՐԴ . — Եկեղեցականք  
նից սլաշտորանութեան համար միայն անձեռ  
զոհելու ուժոտեալ են :

ԵԱՀՊԱԶԵԱՆ ։ Էֆ։ — Կրօնինիս ազա-  
թիւն կը վայելէ արդէն։ այնովիս տէրու-  
ան մը հովանուորութեան տակ կասլրինք այ-  
։ որ մարդ կարող չէ մեր կրօնօին հաիր։

Հիմա ես Հայր Մատթէոս վարդապէտին  
այդ առարկութեան մէկ պատասխան միայն ու-  
նիմ . եթէ իրաւ ինչպէս ինք կըսէ՝ վանահայր  
կամ առաջնորդ կայ գաւառաց մէջ , որոնք այս-  
ովիսի վախէ մը զրդեալ անկարող են տեղական  
կառավարութեան մօտ իրենց իրաւոնքը սրաշո-  
պանել , հոս նատողները լաւ կընեն եթէ երթան  
այնպիսեաց տեղը նատին և իրենք գործեն , դի-  
տանք ալ անոնց պէս հովուական սրաբառարու-  
թին ունին : Վերջապէս՝ գաւառներին եկած  
անհատական խնդրոց մասին խօսքս եղբակացը-  
նելով կըսեմ , ներելի չէ Վարչութեան զիւա-  
նին վրաց բերել այնպիսի խնդիրները և յանօ-  
գուտս ժամավաճառ լինիլ և երեսի վրայ թո-  
ղուլ աղջայնաց գործերը : Այս անցնինք :

Գանք Երկրորդ կէտին : — Խուսինեան է-  
ֆէնտին վարչական մարմինը կազմակերպութեան  
խնդրոյն վրայ խը ատենարանութեան մէջ բա-  
ւական բան խօսեցաւ . ևս այն խօսքերուն շատին  
պատասխանելու անկարող եմ թէե , սակայն կէտ  
մը կայ՝ որուն պիտի պատասխանեմ : Խորհրդա-  
պետ կամ խորհրդական պաշտօնեայ մը դնել  
առաջարկեց , որուն տաճկերէն անուն ալ դրաւ  
մէջիս միւտիրի . ինձ այնպէս կը թուի թէ փար-  
րիք միւշրէշարի պաշտօն է այդ առաջարկած  
սրաշտօնէութիւնը . եթէ այնպէս է՝ կը նդունիմ  
այն պայմանաւ որ տէրութեան և աղդին օրինա-  
ցը լիուվի հմտութիւն ունեցող անձ մը լինի այդ  
պաշտօնեայն , որ միշտ Պատրիարքին հետ պլ-  
տօնի , և 'ի հարկէ թոշակաւոր պիտի լինի ինչ-  
պէս Պատրիարքը . եթէ աղդին կարողութիւնը  
կը ներէ Պատրիարքական ամսական տաղէ ետև  
յատուկ խորհրդականի մը համար ալ ամսական  
տալ , այն ատեն իմ առաջարկած թէֆրիդ մէ-  
միւրի անունով խորհրդի կողմութեանը ուէտր  
չը մնար : Խոկ թէ որ Խուսինեան էֆէնտիի այդ  
առաջարկութիւնն արիչ խմաստ ունի , զի ինքը  
Խորհրդապետ անունով բառ , որ րէյիս կը նշա-  
նակէ , և միւշրէշար բառէն տարբերութիւն ու-  
նի , և թէ որ Երեսփոխանական ժողովն այդ ա-  
ռաջարկութեան սկզբունքն ընդունի , պէտք է  
տարեկան հաշուեկընին մէջ յատուկ ծախը բա-  
նալ . ուստի Երբ այս խնդրոյն վրայ խօսելու  
կարգը գայ , նորէն պիտի խօսիմ :

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱՇԱ . — Խօսով Փակիազեան  
Առելիսան է Քիչնտիիինն է :

ՓԱ.ՓԱ.ԶԵՍԱՆ Ս. ԷՅ. — Տեսարք Երեսիտ  
խանք, մենք ուր էինք և ուր հասանք, մթու-  
թենէ զէսլ ի լոյս սիմի ելնէինք, և կարծեմ  
ցարդ եղած վիճականութենէն քիչ շատ լուսոյ  
մէջ մռած էինք. բայց Ռուսինեան էֆէնտիփ  
այսօրուան բերած նոր առաջարկութիւնը շատ  
հեռու տարառ գիեզ. այնչափ հեռացոց, որ  
շատ մը նիստեր և թերես ապարդիւն նիստեր  
զոհելու առիթ սիմի տաց :

Աը ցաւիմ որ այս օլահուս ինքն Ռուսինեան  
է թէնափ հստ ներկրոց չէ , և մեկնած է :

Ուուսինեան էֆէնտին վարչական կազմաւ  
կերպութեան մասին խը առաջարկած ձեին կա-  
տարելութեան վրայ ունեցած համոզումը բա-  
ցարելու համար ըստ թէ . և նթէ եկեղեցաւ-  
կան ըլլոցի , մինչև խել Պատրիարք ըլլալու ժա-  
ռասիրութիւնը մուտ սիմոնի գտնէր սրտիս մէջ ու-  
նչնէ հարկ այդքամ հեռուն երթալու . թող Քա-  
ղաքական ժողովոյ անդամ ըլլաց , և Պատրիար-  
քին խորհրդակիցն ու գործակիցն ըլլաց . Աղջը-  
քանիցս զինքն ընտրեց Քաղաքական ժողովոյ ան-  
դամ , կամ ընտրել ուզեց . ի՞նչու չընդունեց  
որովէս զի իր տաղանդը փորձառութեամբ աւելի-  
րեղմասուորէր և լցո ափուէր ժողովիս վրայ : Առա-  
սինեան էֆէնտին խոստովանեցաւ թէ քանի մը  
նիստերէ ի վեր վարչական կազմակերպութեան  
վրայ եղած վիճարանութիւններէն լցո առեր է .  
հասպա եթէ Քաղ . Ժողովոյ որաշոնը վարած ըլ-  
լոր , եթէ երթար բազմեր ոցն աթուին վրայ  
որուն առջև կը թափուին գաւառացի ազգայնոց  
ցաւերը , աղջին կենսական խնդիրները , յարա-  
բերական սրտմաշուքներն և կնճիռները , ան ա-  
տեն հիմակուան առած լցոը ոչ միայն մթու-  
թիւն այլև աղջամուղջ խաւար սիմոնի նկատէր  
ան ատեն արդի գաղափարները բոլըրովին սիմո-  
նիսէր , և սիմոնի սոսկար հպատակ աղջին մը  
գարաւոր աւանդութեանց և սովորութեանց հը-  
պելու , սիմոնի դողար Տէրութենէն աղջին վայե-  
լած առանձնաշնորհութեանց և արտօնութեանց  
նշանախեցն անդամ մասնել առաջարկելու , դոր  
ոլահ մ'առաջ լեց Ժողովս մեծ դժգոհութեամբ

տին իր թերուծ նոր առաջարկութիւնը պատասպաննելու ատեն , որպէս թէ դատաւոր եղած ըլլար , կամ իր վճուէն կախում ունեցած ըլլար , մինչև յարդ թերուած համարատուութեանց տեղեկագրերն ալ կը դատապարտէ առանց անոնց դատապարտելի մասերը յուցընելու , կամ առանց այդ խնդրոց վիճաբանութեան օրին սպասելու . իրաւունք ունինք իրեն ըսել թէ , այդպիսի կարծիք մը յայտնելէ առաջ ինքն Ռուսինեան էֆէնտին պէտք էր Քաղաքական ժողովոց պաշտօն վարէր և ազգին պիտանի եղած համարատութիւնը ներկայացնէր , որպէս զի ուրիշներն ալ իրմէ օրինակ տանէին : Ոչ նուազ դարմանալի է նաև այն հետեւութիւնը , զոր ինքն հանել ուղեր է , իրր թէ նախորդ Քաղաքական ժողովն դատափարակութեան խնդրոյն համար Տնտեսական խորհրդէն ստակ ուղած ու չէ կըրցած առնուլ , այս սրատնառաւ Ռւսումնական և Տնտեսական խորհրդոց պաշտօնավարութեանց միացումն առաջարկած ըլլոյ : Ռուսինեան էֆէնտին կրնար աստիճանի բան մը ենթադրել , բայց չէր կրնար օրէնքին տրամադրութիւնն անուեն ընել : Այսպիսի հետեւութիւն մը որչափ անհեթեթ ըլլոյն ինքնին յայտնի է , երբ անդամ մը Սահմանադրութիւնը աչքէ անցուի . ազգային սնուուկին մատակարարութիւնը ելելուից հոգաբարձութեան եղանակը տնօրինելը Քաղաքական ժողովոց ձեռքն է , բայց մատակարարութեան եղանակը տնօրինելը Քաղաքական ժողովի միթէ դժուարին բան է Քաղաքական ժողովի մը , լուծել իրմէ ընարեալ խորհուրդ կամ հոգաբարձութիւն մը , երբ նու անսաստէ իր որոշմանց , մանաւանդ հասարակաց բարւոյն ու օգտին , այն է դատափարակութեան խնդրոյն համար դրամ՝ յատկացնէ , և նու չմատակարարէ , այսինքն կոյ եղած ատենը չկայ ըսէ կամ չտայ : Ասկէ զատ յաւալի է որ Ռուսինեան էֆէնտին Սահմանադրութեան մէջ Ռւսումնական և Տնտեսական խորհրդոց յատկացնէ , և նու չմատակարարէ , այսինքն կոյ եղած ատենը չկայ ըսէ կամ չտայ : Ասկէ զատ յաւալի է որ Ռուսինեան էֆէնտին Սահմանադրութեան մէջ Ռւսումնական և Տնտեսական խորհրդոց յատկացնէ , և նու չմատակարարէ , այսինքն կոյ եղած ատենը չկայ ըսէ կամ չտայ :

Տնտեսական խորհուրդն սպարտական են թաղերուն վրայ հսկել, մէկը դաստիարակութեան խնդրոյն և միւսը կազմւածական, դրամական և այլ նիւթական խնդրոց : Արդ՝ հսկողութեան համար յատկացած այս երկու մարմինները միանալով, ոչ թէ պաշտօննին կը ծանրանայ, այլ առաւել կը թեթենայ, և ինել մ'ալ իրենց մէջ ըլլալիք յարաբերութիւններէն կ'ազատին . օրինակի համար, տեսաչ խորհուրդը թաղոյին սնտուկին ելևմուտքը զիտնալով ըստ այնմ՝ անոր վարժարանաց ուսմանց յայտագիրը կ'աւելցընէ կամ նուազցնէ . մինչդեռ Ռւսումնական խորհուրդն առանձին թաղոյին սնտուկին վիճակին վրայ տեղեկութիւն չունենալով, ամէն անգամ պէտք սիստի ունենոց զիմել Տնտես . խորհուրդին և անկէ տեղեկութիւն ստանալ, որպէս զի ըստ այնմ՝ ուսմանց յայտագիրն որոշուի : — Ժողովին ժամերը խնայելուս համար չեմ ուղերայս մասին երկարօրէն խօսիլ . բաւական է որ ըստմ թէ, Ռւսում . և Տնտես . պաշտօններուն միացումը նոր բան չէ . Առհմանադրութեան մէջ կայ այդ սկզբունքը . Վանօրէից խորհուրդը պաշտօն ունի վանքերուն վրայ եղած հսկողութիւնը, ուստի թաղերուն վրայ հսկող Ռւսում . և Տընտեսական մասին միանգամայն հսկել . արդ՝ ինչ բան որ վանօրէից համար կրնայ ըլլալ, նոյնը կրնայ նաև թաղերուն համար ալ ըլլալ . վասն զի ինչ որ է վանքերուն համար եղած հսկողութիւնը, նոյնն է թաղերուն վրայ եղած հսկողութիւնը . ուստի թաղերուն վրայ հսկող Ռւսում . և Տընտեսական խորհրդոց պաշտօնավարութեան միացումը կարելի և օգտակար է, ինչպէս որ վանքերուն Ռւսումնական գործոց վըրայ հսկող Վանօրէից խորհրդոց պաշտօնավարութիւնը ցարդ կարելի եղած է, և օգտակար ալ սիստի ըլլայ, եթէ Վանօրէից խորհուրդը չունենար այն կասկը, որ ունի այժմ՝ Քաղաքական ժողովին հետ : Այս միացումը կուտակումն ալ չէ . վասն զի Սահմանադրութիւնն այս երկու պաշտօնները, ինչպէս նաև Դատական, Վանական, Կտակաց, Հիւանդանոցի և Կեզրոնական սնտուկի պաշտօնները Քաղաքական ժողովին կամ Խառն ժողովին արդէն տուած է . միայն թէ այս ժողովներն խորհրդոց և հոգաբարձութեանց կարծիքն առնելու սրբառաւոր են, առանց անոնց

Հետեւ սկարստաոր ըլլալու : Եթէ իրական  
կուտակում մը կայ , այն խել Փաղաքական ժո-  
ղովոյ պաշտօնին մէջ է , որ ազգին ոչ — կրօնա-  
կան բալոր դործոց անօրէնն է . և վերաբնիչ  
Յանձնաժողովն ալ դժաղաքական ժողովն իր  
պաշտօնին բնութեանը համաձայն երկու մեծ  
միւղերու բաժնելով , յարարերական մասն ա-  
նոր թողեր է , և տեսչական մասն ալ առան-  
ձին տեսուչ ժողովի մը յատկացուցեք :

Ուստինեան է ֆէնտիի ընդարձակ և գրաւոր  
ատենաբանութեան մէջ գանուած ակնարկու-  
թիւններէն այս մէկ քանին միայն միտք պահէլ  
կրնալով, ասոնց համառօտիւ պատսխանելիս ե-  
տե կ'անցնիմ անոր առաջարկութեան, պահե-  
լով ուրիշ ակնարկութեանց ալ պատսխանելն  
ուրիշ առթի, եթէ հարկ դատեմ, երբ այդ ըն-  
դարձակ ատենաբանութիւնն ատենագրութեան  
միջոցաւ ի ըստ գոյ :

•Բանի մը նիստերէ ի վեր , յորս ազգային  
վարչութեան կազմակերպութեան ծանր խնդիրը  
վիճաբանութեան առնուած է , ցաւօք սրտի կը  
տեսնենք որ ազգին մէկ կենտական արածնու-  
թեան դէմ խօսքեր և ցոյցեր եղած են հոս . այն-  
ական մէկ առաջնութեան ու էմ , որ գարերէ ի վեր :

պիտի մէկ արտօնութեան դէսու , որ է՞ւրուս և լու-  
մութ և բարբարոս ժամանակներէ ի վեր , ազգն  
այդ արտօնութիւնը ստուցած և վայելած է և կը  
վայելէ ցարդ : Ազգը կամ որ նոյնն է Պատրիար-  
քարանը , որ Թուրքիոց Հայ ազգը կը ներկայա-  
ցընէ , արտօնութիւն ունի քաղաքական խնդրոց  
վրայ թագրիր զրել առ Բ . Դուռն , և խնդիր  
ժատուցանել բարեխնամ՝ Կառավարութեան :

Այս թաղրիրի խնդրոյն վրաց երեսիումանէ  
մը հոս լոեցինք թէ անօգուտ է , պէտք է զադ-  
րեցնել այս տեսակ թաղրիրներ զրելը : Ուրիշ  
երեսիումանէ մը ներկայացեալ առաջարկութեան  
մէջ Քաղաքական ժողովոյ պաշտօնները Յ կամ  
4 ի բաժանուած տեսանք , բայց թաղրիր դրե-  
լու մասին բաժանում մը յատկացած չդատանք .  
այլ ուրիշ բաժանման մը ներքեւ զայն ալ ար-  
րունակած ցուցընել ջանացած էր : Այսօր ալ  
Ռուսինեան էֆէնտին խնդրոյն քողը ըոլորովին  
կը պատռէ . և Քաղաքական ժողովն ըոլորովին  
ջնջել կ'առաջարկէ , մեր աղգային դործերն  
Ա . Տաճարին բեմէն վար և զաւթէն դուրս չեն

Կնչ ժամանակի հասանք , որ այսպիսի փա-  
փուլի խնդիր մը կը յուղուի հոս աղգային ժողո-  
վիս մէջ , որուն վրայ մենք ամեն բան հոս չենք  
կրնար ըսել : Այս խնդիրն երբեմն ալ յուղուե-  
ցաւ , այս , բայց յուղովներն աղգային երեսփո-  
խաններ չեին , այլ Կառավարութեան բարձր  
սլաշտօնեանները , բայց այն ատեն ո՞րչափ ցաւ  
և զժդութիւն ելաւ աղգին մէջ , և ժամանա-  
կին Պատրիարքներն , Պօղոս և Մկրտիչ Պատ-  
րիարքներ , իրենց խորհրդակից ժողովոց գոր-  
ծակցութեամբը՝ եղած այս աղգարարութեանց  
ընդդիմոցան , և աղգին դարաւոր արտօնութիւ-  
նը պահել ջանացին . չեմ գիտեր թէ արդի  
պատրիարքի օրով ալ այդպիսի աղգարարութիւն  
մը եղած է և եթէ ըլլոյ ալ , տարակոյս չու-  
նինք որ արդի Պատրիարքնիս ալ համաձայն իր  
նախորդաց ընթացից սլիտի վարուի , մանաւանդ  
թէ համաձայն աղգին բաղձանաց և նոյն իսկ  
0ամանեան կոռավարութեան շնորհաց , վասն զի  
այս արտօնութեանց շնորհները ոչ այս կրամ այն  
սլաշտօնեաններէն կը բղիսին , այլ երկրիս տէրն  
ու իշխան Վեհ . Սուլթանէն , ոչ միայն Հայ աղ-  
գին , այլ Տաճկաստանի բոլոր հարատակ աղգաց  
համար :

Սեր Սահմանադրութիւնն ալ այս արտօնութեանց և առանձնաշնորհութեանց վրաց հիմքնեալ է, ինչպէս կը տրամադրէ բայց 1856 թրարելարգութեան Խաթթը - Հիւմայումը . մեր Սահմանադրութիւնը նոյնալէս մեր ազգային աւանդութեանց և սովորութեանց վրաց հիմնեալ է. և այս հիմունքներն են որ անփոփոխելի են, ինչպէս կ'ակնարկէ նաև Սահմանադրութեան

99 բայ յօդուածը :

ժամավաճառը ըլլալը , և ուրիշ մը բաժանեալ հատուածներու անուններն իրենց ամբողջին ան-  
ուան անհամաձայն դանելովը , վոխանակ բա-  
ժանմանց անուններն ուղղելու , ամբողջին ա-  
նունը ջնջելու ելաւ :

ԻԻԹԻԻՃԵԱՆ Կ. ԷՅ. — Առաջարկութեանց  
ամէնքն ալ սցդ արտօնութիւնը ջնջելու կողմը  
չէին :

ՓԱՓԱԶԵԱՆ Ս. ԷՅ. — Ըսի արդէն թէ, մէկն ուրիշ անուան ներքեւ այդ արտօնութիւնը պահել առաջարկած էր, որ դուք էիք :

Գիտնալ պէտք է թէ Ռուսինեան էֆէն-  
տիին առաջարկութիւնը ոչ միայն Քաղաքական  
ժողովոյ անունն ու գոյութիւնը կը բառնայ , այլ  
և Կրօնական ժողովոյ անունն ու գոյութիւնն ալ :  
Ըսէք ինձ , տեսարք Երեսիուսանք , ոյսպիսի բո-  
լորովին նոր առաջարկութիւններ նուազ կարե-  
ւորութիւն ունին , որ առանց քննելու և հասուն  
վիճարանութեան քուէարկուին , ինչպէս այդ նոր  
առաջարկութեան տէրն իր խօսից վերջարանին  
մէջ քուէարկութիւն առաջարկեց :

Թաղունք որ Կրօնական ժողովոյ գոյոթթեան խնդիրը կապակցութիւն մ'է Ս. Եջմիածնի տամնայն Հոյոց Կաթուղիկոսութեան հետ . այլ յիշենք անգամ մը , կամ թող յիշեցնեն անոնք որ մատնակից և հաղորդակից էին նախոկին վարչոթեան . թէ երբ արտաքին դործոց Վահմապատօնէին հետ Պատրիարքարանի յարարերու քաղաքական խնդիրոյ մը վրայ կը յածի վրատրանոթիւնը : Բայց ըստ որում վերաբննութիւնն ձեռք առնուած է , ուզենք չուզենք այս խընդրոց վրայ սիստի խօսինք , կորելի եղածին չափ , և այն բանը որ մեր օրէնտղիրը լոելեայն հասկցուցած էին , սիստի ստիպուինք դայն ի վեր հանել և լուսարանել խնդիրը :

Առանձ պահանջման մեջ կատարութիւնը կը արամազրէ թէ, Քաղաքական ժողովը պարտաւոր է աղջին բարեկարգութեանը և բարօրութեանը հոգ տանիլ։ Այդ ի՞նչովէս կարօղ է Քաղաքական ժողովն իր այս պարտաւորութիւնը կատարել, առանց բարեխնամ կառավարութեան օգնութիւնն հայցեռու . և ի՞նչովէս կրնայ այս օգնութիւնը հայցել առանց թագրիբով խնդրելու։

ի գերեզմանատան խնդրոյն մէջ Պօլսոց ընդհաւ հիթիհածեան Կ. էֆ. — Սահմանադրութեան մէջ ուր դրուած կոյ սյղպիափ բան :

քարտոր ներկայութիւնը այս ցանկալի տաճարիս գմբէթին տակ, ճիշդ այդ զբասեղաններուն և աթոռներուն վրայ. և անոնց միահամեռու աղերսագրութիւն տու վեհ. Սուլթանն . . . : Ուրեմն կ'ըլլան այնպիսի սրարագաներ, յորս առանձինն Կրօնական Հորդք սկսուի գործեն, առանց աշխար-

Համբանի մասնակցոթեան, անոնց կամքն ու  
դադախտըն անոնց հետ ըլլալով։ Խնչալէս կրնանք  
ուրեմն Կրօնական ժողովոյ առանձին դոյութիւնն  
այսօր վէճի տակ ձգել։ և ինչալէս կրնանք քա-  
զարական գործոց համար թագրիրներ չզրելու-  
մասին զիրար համոզելու ելնել, այսօր, այս  
ժամանակիս, ներկայ պարագայից մէջ :

Բայց ես դարձեալ կ'ըսեմ թէ, մեր այդ  
պաշտօնակիցները աղքային վարչութեան պաշ-  
տօնն ու պարտաւորութիւնը գծող սահմանադ-  
րական յօդուածները քննելով, անոնց համար  
յարմար բառեր վնասելու ելան, ու չդանելով,  
եղածներն ալ վերցնելու ելան. չեմ գիտեր թէ  
մեր օրէնքը վերաբննելու ատեննիս, վրայ առ-  
նելու ելանք թէ վրայ տալու: — Արշափի իրաւա-  
ցի պիտի համարուին անոնց առարկութիւնները  
որ վերաբննութեան խնդրէն երկիւղ կը կրէին,  
և միշտ ատկէ կը խորտչէին, և եթէ կարելի ըւ-  
լար, բոլորովին հեռու կը վարէին զայն. արդա-  
րև իրաւունք ունին եղեր, վասն զի ահա կը  
տեսնենք որ վարչական խնդրոյն մէջ աղքային

քաղաքական խսդիրոյ ուլ վրայ զըւ յաւը պատշաճ  
նութիւնը : Բայց ըստ որում վերտափնտոթիւնն  
ձեռք առնուած է , ուղենք չուղենք այս խընդ-  
րոց վրայ պիտի խօսիմք , կարելի եղածին չափ ,  
և այն բանը որ մեր օրէնադիրք լուելեայն հասկը-  
ցուցած էին , պիտի ստիպուինք զայն ի վեր հա-  
նել և լուսաբանել խնդիրը :

Սահմանադրութիւնը կը տրամադրէ թէ, Քաղաքական ժողովը պարտաւոր է աղջին բարեկարգութեանը և բարօրութեանը հոգ տանիլ։ Արդ ի՞նչպէս կարող է Քաղաքական ժողովն իր այս պարտաւորութիւնը կատարել, առանց բարեխնամ կառավարութեան օգնութիւնն հայցեռ . և ի՞նչպէս կրնաց այս օգնութիւնը հայցել առանց թագրիրով խնդրելու։

ԻՒԹԻՒՃԵԱՆ Կ. ԷՅ. — Սահմանադրութեան մէջ ուր դրուած կոյ սցդպիտի բան :

ՓԱՓԱԶԵԱՆ Ս. ԷՅ. — Ուրեմն բուն իակ  
Աահմանալրութեան բառերովը կարդամ և յի-  
շեցնեմ ձեզ: Ահաւասիկ հ1 րդ յօդուածը. աֆա-  
ղաքական ժողովոյ պաշտօնն է ազգային քաղա-  
քական գործաց ընդհանուր տեսչութիւնը. իւր  
պարտաւորութիւնը են ազգին բարեկարգու-

թեան և յառաջաղիմութեան մտադրութիւն և  
փոյթ ունենալ . . . ու Բարեկարգութիւն բա-  
ռին մեկնութիւնն իր մէջն է . Պատրիարքարանն  
աղջին բարեկարգութիւնը խանգարողները դսուե-  
լու ինքնին կարտղութիւն և ոյժ չունի . բայց ոյշ  
ոյժն անօպակաս է իրեն , երբ խնդրուի բարեխուը-  
նամ կառավարութենէն . ինչպէս են հարատա-  
հարութեանց խնդիրները , որ հակառակ կառա-  
վարութեան բարի կամաց կը գործուին տեղ  
տեղ , և աղջին բարեկարգութիւնը կը վրդովին ,  
և ասոնց դարմանը կը հայցուի կառավարութե-  
նէն վարչութեան թագրիրներու միջոցաւ : Ասկէ  
տեղի մեկնութիւն հարկ չկոյ կարծեմ : Համա կը  
տեսնուի թէ Քաղաքական Ժողովն իր մէջը բաժնել  
ուղղները բարեկարգական այս ճիշդին յարմար  
բառը դտած են արդեօք , կամ թէ 1863 ի  
օրէնսդրաց նման բան մը , միջոց մը դտած են  
աղջին այդ դարաւոր արտօնութիւնն պահպանե-  
լու համար . իրենց առաջարկութեանց մէջ այդ  
հիր յօդուածին պէս իմաստ ունեցող պարբե-  
րութիւն մը տեսնուեցած . յարաքերական ա-  
նունն խկ այդ խմաստը կրնայ տալ . հաստ  
ինչպէս ունեցածնիս վրայ տանք :

Իսկ հարստահարութեանց խնդրոց վրայ  
թագրիր չդրելու մասին նազարէթ Շահարազ է-  
ֆէնտիին առաջարկութեան պատասխանելու հա-  
մար կ'արժէ որ յիշեցնեմ միայն թէ հարստա-  
հարութեանց խնդիրը սոյն այս ազգային ժողովո  
առկէ առաջ նկատողութեան առած, յատուկ  
Յանձնաժողովով մը քննած և ընդհանուր յիշա-  
տակադիր մը մատուցած է Բ. Դրան, նախկին  
Պատրիարքին միջոցաւ. և կը յիշեմ թէ այս յի-  
շտակադիրն մատուցաւ մեծ եպարքոս Սահ-  
մուտ Նետիմ փաշայի, այս յիշտակադիրը մա-  
տուցանող պատրումաւորութեան մէջ և պլուխն  
էո Ներակո Սրբազն, արդի Պատրիարքը, նա  
կը նոյնայ հաստատել թէ մեծ եպարքոսն ի՞նչ սիրով  
ընդունած և խոստացած է կատարել աղջին  
խնդիրները, և ոչ թէ՝ մերժած է:

շԱՀՊԱԶ Ն . ԵՖ . — Եթէ միջոցը կայ ,  
Պողոս վարդապետը ձլնայէթի ժողովին ձեռքէն  
առնելու է :

ՓԱՓԱԶԵԱԿ Ս. ԵՅ. — Մասնաւորութեանց չպիտի մանեմ, և ոչ իսկ պիտի թուեմ

արդիսնքները, որ Վարչութեան թագրիբ-  
ռն ունեցած են, որը կը կենան Պատրիարքա-  
նի արձանագրութեանց մէջ . նոյն խակ Աղջա-  
մազմազիս մատուցած յիշատակաղիբն իր ար-  
ճքն ունեցած է և դեռ սիստի ունենաց . ժա-  
նակը պիտի լուծէ այդ խնդիրը . բարեխնամ  
ուավարութենէն ինչ որ խնդրենք, իրնանք  
նուլ, չի զլանար, թէև երբեմն իր ծանր ըգ-  
ղմանց պատճառաւ կ'ուշացնէ : Նա իր հայրա-  
ն գոթն աղջին վրայէն անօլակաս ըրած է,  
մեր թագրիբռներն իրեւ յորդույ առ հայր ա-  
ռա են : Ուրիշ կէտ մ'ալ յիշեցնեմ Շահազագ  
էնտիբն, Ասհմանաղրութենէն առնելով . Սահ-  
մաղրութիւնը կ'ըսէ թէ Պատրիարքը Տէրու-  
թան հրամանաց միջնորդն է . արդ՝ եթէ Տէրու-  
թենէն առ աղջն եղած հրամանաց միջնորդ է  
առարիարքը, ուրեմն աղջին ալ առ Տէրութիւնն  
առծ աղերսանաց միջնորդ է Պատրիարքն, որ  
ո միջնորդութիւններն չկրնար ի գործ դնել  
առանց վարչութեան ժողովոց մէկոն կամ միւ-  
ն հաւանութեանը : Այս միջնորդութիւնն նը-  
րական իրաւունք մ'է, և աղջին գոյութեան  
նորոյն տարրը, հետեւարար և ամէնկնիս ալ-  
արտաւոր ենք զայն սպահուաննել և արդիւնուո-  
ւլ : Որ և է պատճառաւ այս միջնորդութիւնն  
ուցնել ուղելն անդամ քաղաքադիտական սը-  
ալ մ'է, խակ Ռուսինեան էֆէնտիի առաջար-  
ութեան համաձայն, կրօնական և Գաղաքական  
ողովները վերցնելը՝ աւելի մեծ սխալ մ'է,  
. Էջմիածնի հետ մեր կրօնական յարաբերու-  
թիւնն և Բ. Դրան հետ մեր քաղաքական յա-  
սրերութիւնը խղելը վտանգ են աղջին . այդ  
ողովները ոչ միայն հարկ են որ մնան, այլ և  
դրանուններովն պէտք է որ մնան . թող քա-  
պականը թուրքերէնի մէջ ճիամանի ըլլաց . մենք  
այդ մտօք կը գործածենք արդին, հոգեսորէ  
առ մարմաւոր գործեր ալ ունինք, ինչոքս որ  
շատատառէ Ասհմանաղրութիւնը վաւերացնոր  
արձրագոյն հրամանաղիրը :

յարմարը վերաբննիչ Յանձնաժողովը առաջար-  
կութիւնը կը նկատեմ։ որ ներքին գործոց մասը  
Տեսուչ ժողովին տուած է, ուղղակի ընտրեալ  
Ազգային ժողովէն և անոր համարաստ։ շոյափ  
ունենայ իր դէմ քաղաքական կնճիռներ և  
խնդիրներ, զանոնք ամէնքը թողած ըլլուսով  
Քաղաքական ժողովին, որուն անունն ու պաշ-  
տօնին բնութիւնն ալ այդ խնդրոց զբաղիլ կը  
Նշանակէ։ Ի սկզբան այնպէս նկատուեցու թէ Քաղաքական ժողովն իր մէջ բաժնելու առաջար-  
կութիւնը վերաբննիչ Յանձնաժողովը առաջար-  
կութեան յար և նմանն է։ բացց թէ անցեալ  
նիստին և թէ մանաւանդ այս նիստին յայտնի  
եղաւ որ այնպէս չէ։ ոչ թէ յար և նման չէ,  
այլ հակոտնեայ իսկ է։ Վերաբննիչ Յանձնաժո-  
ղովն դուռ Քաղաքական գործերը Քաղաքական  
ժողովին թողլով, զանի բարձրացուցեր է, իրեւ

աղջին դարաւոր իրաւանց և արտօնութեանց  
գործադիր իշխանութիւն . այս պատճառաւ Քա-  
ղաքական ժողով ըստւած մարմինն ամէն ատեն  
պէտք է որ աղջային ժողովին ընտրուի , և բա-  
ւական թուաւոր ըլլայ , և երբէք մէկ կամ երկու  
մարդու պատասխանատութեան տակ չընորը-  
ի . զի անոր ձեռքը գտնուած յորաբերութեան  
ննդիրն շատ փափուկ է : Վերաբնիչ Յանձնա-  
ժողովն Սահմանադրութեան մէջ Քաղաքական  
ժողովին բուն սլաշտօնին վերաբերեալ քողը  
պատռելով և ի վեր հանելով առանձին ժողով  
դահեր է զայն , միայն իրեն վերաբերեալ քա-  
ղաքական գործոց համար , և աեսչական մասն  
ննկէ առնելով՝ տեսուչ ժողովի մը յատկացու-  
եր է . իսկ Քաղաքական ժողովն իր մէջ բաժ-  
նել ուղղողները կ'առաջարկեն , ինչպէս Ռուսին-  
ան է Ֆինտին բացատրեց , որ աղջը չունի կամ  
պէտք չէ որ ունենայ քաղաքական խնդիրներ ,  
ոյլ ունենայ տեսուչ ժողով մը . ինչպէս կառա-  
ջարկէ նաև վերաբնիչ Յանձնաժողովը , և այս  
սեսակ ժողովն իր մէջ բաժնուի յատուկ անուն-  
երով . իսկ ամենուն մէկէն ոմանք քաղաքական  
անուն առաջ կուղեն զէթ անուանական սրբէն-  
ով այդ ժողովը . բայց է ֆինտին այդ անունն  
ու զբացեր է :

Խօսքս կը վերջացնեմ, Տես' րի երեսիուններ, զիտնալով թէ արդէն ամենքդ ալ նորոգ

յարուցեալ այս խնդրոյն խորը թափանձեցիք  
և առելորդ կը համարիմ կրկնել թէ Սահմանադրութեան վերաբննութեան առթիւ ամենքս աշպէտք է որ նախանձախնդիր ըլլանք անխախտ  
պահելու համար դարաւոր արտօնութիւններն ու  
սուանձնաշնորհութիւնները , անոնց անուններուն  
և բառերուն խոկ խնայելով , որպէս զի շըլլոց  
թէ կօրուատ մ'ըրած ըլլանք : Պէտք է որ զգոյշ  
կենանք նաև մեր ազգային աւանդութեանց և  
սովորութեանց պահպանութեանը , և վերաբըն-  
նութեան մէջ փորձառութիւնը միայն մեզ ա-  
ռաջնորդ բանելով՝ մեր քայլից զէմ արգելք յա-  
ռացանող և խիստ հարկաւոր դատուած փոփո-  
սութիւններն ընելու նօլատակ ունենամք , ա-  
ռանց հարկաւոր դատուած կանոնական մասերն  
ակ նոր ի նորոյ առելցնելու Սահմանադրութեան  
էջ :

Եթէ Ստհմանադրութեան մէջ նոր ի նորոյ  
անոնական մասեր աւելցնենք, ան ատեն օր մը,  
շատ չուշանայ թերեւս այն օրը, պիտի ստիլ-  
ինք դարձեալ վերաբննելու, և վերաբննած  
էտերնիտ Բ. Դրան ներկայացնելու, որով մէկ  
ողմէն զանի դրաշեցուցած պիտի ըլլանք, և  
իւս կողմէն ժամանակ պիտի կորանցնենք։ Այս  
իմասկին մէջ չիցնալու համար կ'առաջարկեմ,  
նչոլիս արդէն 7—8 երեսփոխանաց կողմէն ա-  
աջարկեալ է, վորչական կանոնադրութիւնն մը  
սատատել . և Ստհմանադրութեան մէջ միայն  
սել թէ, «Կրօն. և Քաղ. և Տեսուչ ժողովներն՝  
զգոյին ժողովն հաստատեալ յատուկ վորչա-  
ան կանոնադրութեամբ մը իրենց պաշտօնը պի-  
ի վարենո . ան ատեն ասոնց մէջ յարարերու-  
եան և պատասխանատուութեան շփոթութիւնն  
և չմնար . վասն զի այդ ամէնը կարելի է  
պատեսել կանոնադրութեան մէջ, և վոր-  
առութեամբ ալ զայն վերաբննել առանց նոր  
ադրբեմ տայտ բարեխնամ կառավարութեան :

Եթէ այս առաջարկութիւնս ընդունուի , և  
մոնապրութեան ծրագրի մը վրայ վիճաբանիլ  
առուի , ան ատեն ես սլիտի կրկնեմ Ռուսինեան  
քէնտիփ և այլոց ոմանց այն առաջարկութիւնը  
ժողովները կրնան այլ և այլ մասերու բաժ-  
իլ , որպէս զի վորձենք թէ այդ կերպով ինչ-  
ո և ո՞րչափ կրնան օգտակար ըլլալ : Բայց

ՆԻՍՏ Բ. — 15 ՄԴԿԱՑՈՒ 1873

Առաջարկութիւնն է, թի՛նտիի խորհրդապետութեան առաջարկութիւնն ընդունելու համար, նախ իրմէս ողէտք է հաւանութիւն տռնուլ թէ առաջին անգամ ինքն սցդ պաշտօնը սլատի ընդունի՞ որպէս զի դործի զլու և անցնելով ինք իր վրայ փորձ ընէ և այլոց օրինակ տայ :

Ե հումկ բան կ'առաջարկեմ Սրբազնն նու-  
խագուհ Հօր և ատենապետ փոշային , որ այս  
առաջարկութեանց տէրերն ի մի բերելու և զա-  
նանք համաձայնեցնելու միջոց մ'ընտրել հաճին :

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱԾԱ . — Բուն խնդրոյն զլաց  
ձեր առաջարկութիւնն ըրէք , և միացնելու մա-  
սը Դիւտնին թողէք :

ՓԱՓԱԶԵԱՆ Ս. Էֆ. — Ես իմ առաջարկութիւնս արդէն ըրած եմ, բայց որպէս զի քաղաքական կէտեր շօշափող այս խնդիրն օրինաւոր լուծում մ'առանայ, առաջարկութեանց տէրերուն մէկտեղից առաջարկեցի. եթէ ոչ՝ գաւ նիստին կը մնայ խնդրոյն վիճաբանութեան շարունակութիւնը :

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱՇԱ. — Հիմա խօսից կար-  
գին մէջ կը մնան Ս. Միքոյելեան և Խուսովի-  
եան էֆէնտիները . Նոյնադէս այսօր խօսք առած  
են Առավելէոս Հոյք սուբրը և Օգոէն էֆէնտին .  
Ըսել կ'ըլլոյ որ գեռ և երեսփոխան ունինք մը-  
տիկ ընելու : Խուսովիեան էֆէնտին , որ արդէն  
մեկնած է , մեկնելու առենքը խօստացաւ խր  
խօսելիքը գրով տալ , և արածնութիւն խնդրեց  
ոյսօրուան ատենազրութեան մէջ արձանազրել  
դայն իւր կարգին : Նոյնադէս Ս. Միքոյելեան է-  
ֆէնտին ալ զրի առած է իւր խօսելիքը . ըստ  
որում օրը տորածամեալ է և ատեանը գոցելու  
ժամն արդէն հասած , եթէ Ժողովը կը հաճի ,  
փախոնակ այդ գրաւոր ատենարանութիւններն  
այսօր հոս կարգալու և մտիկ ընելու , ատենա-  
գրութեան մէջ կարդանք :

Գալով Սատթէս Հայր ոռւրբին , որ իր  
տեղեկարեր Վերաբնիչ յանձնաժողովց մէկ  
քանի անդամ խօսր առած է , եթէ նոր բան  
մ'ունի ըսելիք , կ'առաջարկեմ որ նա ալ հաճի  
մեղ գրավ տալ իր առենախօսութիւնը :

Նոյն առաջարկութիւնը կ'ընեմ նաև Օդ-  
սէն էֆէնտիլին . եթէ կը հաճին իրենց խօսքն  
պարզաբն առտենադրութեան մէջ Պահպանելու տա-

ու, թուղ գրով յանձնեն Դիւանին, որպէս զի մենը մէկէն ատենագրութեան մէջ տալուին առ կարդի, և Երեւագոխանք տակեալ կարդան շանոնք ատենագրութեան մէջ և խմաստափրենւ

ԽօՃԱՍՏԱՐԵԱՆ Օ. ԷՅ. — Խմս առաջար-  
ութիւն չէ . միայն Ռուսինեան է Քէնտրի մէկ

առաջին վերաբերելիք կարճ պատասխան մը ,  
զոր զրոյի տալու կարօտութիւն չեմ տեսներ :  
**Տ. ՄԱՏԹԵՈՍ ՎԱՐԴ :** — Ես չեմ հռւանիր  
լրալ տալ իմ խօսելիքն . այսպիսի առաջարկու-  
թիւն մը՝ զոր կ'ընէ Դիւռնն ինձ և ուրիշներուն,  
որիչ բան չնշանակէր , բայց եթէ երեսփոխան-  
աելը չխօսելու դատապարտել :

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱԾԱ. — Բաւական ատենէց  
վեր երեսփոխանութիւն կ'ընէք, ես թերեւս  
և զղնէ քիչ. երբէք մէկն արգիլուած չէ ատենա-  
խօսելէ. խօսեր էք միշտ աղամարէն. ատենագ-  
ութեանց ստուար համորը վիայ է ձեր աղա-  
մութեան. բայց ըստ որում այսօր ժամանակ  
ունիմք մարկ ընելու, խնդրեցի որ փոխանակ

Աեր ստենախօսութիւնը լսելու և վերջը տըստ-  
եալ կարդալու, միայն կարդալու արտօնութիւն-  
ուաք մեզ . ի՞նչ իրաւունք կոյ բողոքելու և  
բռնաբարութիւն հոչակելու : Կ'ազաչեմ, մի՛ կաս-  
կածիք ընդ վայր իմ՝ տառաջարկութեանս վրայ .  
իմ՝ նարատակս ժամ յառաջ սա խնդիրը վերջա-  
ցընել է . եթէ այս կերպով շարունակենք,  
չենք կրնար յաջողիլ . ես չեմ կարծեր նուև որ  
իրարու հակակարծիք ատենախօսուները մէկտեղ  
ժողովելով և իրաւունք ընելով՝ ինչպէս կ'առա-  
ջարկեն ոմանք, խնդիրը լուծում կ'առնէ . և այս  
իրաւունք ալ չէ . Ժողովն ամրող սլէտք է ամեն-  
րան լսէ, բաղդատէ՛, և համոզմամբ իր քուն-  
ուայ զանազան կարծեաց մէջէն իր հաւանու-  
թիւնն ունեցող առաջարկութեանց : Այս մոօք  
ևս ծաղկաքաղ մ'ըրած եմ մինչև հիմա եղած

առաջարկութեանց, որը, ինչպէս սլիտի տեսնէք, եւ ինչպէս նախընթաց նիստին մէջ ըստ կ կէտի վրայ ամփոփուած են. Ե ատենաբանցին զլութիւնը սրաշոարանած են քիչ շատ փոփոխութեամբ, չորս աւ միջին զրութիւն մը

կառաջարկեն . Յ ատենախօս նոր դրութիւն մը  
հաստատել կազեն . վերջապէս այսօր Ռուսին-  
եան է թէնախին նորագոյն տռաջարկութիւն մը

բերաւ, որուն մէջ հինը զլիսովովն տասլալած իլը  
անսնուի :

**ՍՈՒՐԵՆԵԱՆ Ց. Էֆ. — Ես կառա ջարկեմ**  
որ յատուկ մասնաժողով մը կազմուի և անոր  
յանձնուի, ամեն առաջարկութիւնները գտել և  
ծաղկաբաղ մը շինելով ներկացացնել ։ Քողային :

**ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱՏԱ . — Այդ ձեր ըստածք**  
պատրաստ է արդին . քանզի ժամանակին իսկարձ  
է , եթէ կը հաճիք , այսօրուան համար բաւական

Համարինք եղած խօսքերը և չերկարեցնենք .  
այս օրուան երեք տառենարաններէն զատ կան  
ումանք ալ՝ որ զրով պիտի տան իրենց ըսելիքը ,  
ատենագրութեան մէջ անցնելու սրայմանաւ .  
այս նիստով երեք նիստ կ'ըլլաց որ մի և նոյն  
խնդրոյն կը զոհուի , և իարծեմ թէ այսքանը  
քուական է . եթէ ժողովը կը հաճի , իմ ըրած  
ամփոփումս ալ այս օրուան ատենագրութեան  
մէջ էն մեռջ կը ոնկեն . Ճառակ Ռուսիան

և բաղդատէ, վերջը որոշում կը տրուի :

Սակայն կը յիշեցնեմ որ ժողովն առաջի-  
կայ նիստին Ասոյ կաթուղիկոսին խնդրովն զբա-  
ղելու որոշումը ըրած էր արդէն . արդեօք կարե-  
լի չէ որ Ասոյ խնդիրը նիստ մ'ալ ետքը մնայ .  
և առաջիկայ նիստին գտրձեալ վերափնտութեան  
խնդրովն զբաղինք և գոնէ վիճառանութեան մէջ  
եղած առաջին մասը վերջացնենք :

**ՍԻՒՐԵՆԵԱՆ Թ. Էֆ.** — ինձ այնպէս կը  
թուի, որ հարկ է այս անգամ 21 օրէն յաջորդ  
եխառը գումարել, որպէս զի խրաբանչուր երես-  
փոխան կարենայ միջոց ունենալ եղած վիճա-  
ւանութիւնները լու խմաստասիրելու և ըստ այ-  
նըմ խր քուէն տալու :

ՇԱՀՊԱԶԵԱՆ Ն. ԷՅ. — Քանի որ Սայ խըն-  
դիրն տռաֆիլիոյ նատին սրահուած է Ժողովին  
որոշմամբ և այս սրոշութեան արձանագրուած է ա-  
ռենագրութեան մէջ, հարկ կը տեսնեմ՝ նոյն ո-  
րոշումը հաստատ բռնելով տռաֆիլիոյ նիստը  
Սայ խնդրոյն յատկացնել և վերաբնութեան  
անդիրն անիէ ետք գալիք նատին ձաւու ։

ԱՏԵՆԱՊԵՏ ՓԱԾԱ. — Շատ ազեկ, եթէ  
ուսաջիկայ նստին Սուց խնդիրը նախաղէս ձեռք  
ունլով կարենանք շուտով լուծել, որովհետեւ  
րկար խնդիր մը չէ, և եթէ ժամանակը ներէ՝  
ոնմիջաղէս աղէտք է նախորդ Օրակառըսին դառ-

ալ և վերջացնել՝ եթէ կտրելի է՝ վերափնտե-  
թեան խնդրոյն սուածիմ մասը :

Ուրեմն 15 օրէն յաջորդ նիստը պիտի գուշաբի և օրուկարգը սիլոսի ըլլոց՝

1. Տեղեկագիր Զեռնհասութեան և իրաւաւոթեան միացեալ դիւանաց, Վարչութեան առն ժողավոյ Ասոյ Տ. Միլոտիչ կաթուղիկոսի բաժարականին նկատմամբ Ազգային ժողովոյ առողջած տեղեկագրին վրոց :

2. Վերաբննութիւն Սահմանադրութեան .  
— Երկրորդ ընթերցումն առաջարկեալ վորփու-  
ելի տրամադրութեանց . — Վիճարանութիւն  
. յօդուածոյ վրայ , որ պարունակէ վարչական  
արմենյ ժողովոց , խորհրդոց և հոգաբարձու-  
եանց կազմակերպութեան վերաբերեալ վո-  
րփութիւնը :

Ժողովն առանց դիտողութեան ըստուհնեց  
տեխնոլոգիա փաշոյին վերոյիշեալ յայտաբարու-

**Библиотека:**

Ատենաբանութիւն Ս. Միքոյէլեան էֆէն-  
իփ, դոր գրով յանձնած է Դիւտնի ըստ որոշ-  
ան Փադրովոյ :

Անցեալ նստին մէջ պիճարանութեան տակ  
ած խնդիրն էր վարչաթեան կազմակերպու-  
թենը . այս խնդրոյն նկատմամբ առաջարկու-  
ան մ'ըրի ժողովոյդ , որ բացատրելու համար  
կարօրեն խօսիլ պէտք էր : Ժողովին վերջո-  
ղու առննն էր որ ինձ խօսք տրուեցաւ . և ես  
այն առաջարկութիւնս յայտնելով գոհ եղայ ,  
որ անոր բացատրութիւնները և ապացոյց-  
որ մէջ այստի բերեմ :

11<sup>st</sup> առաջարկութիւնս էր :

Արդի վարչական կազմակերպութիւնը շատ  
էկ է, փոխելու արևաք չունի. գործելու մա-  
ստած պահասութիւնները անոր կազմու-  
նէն չեն, այլ զանոնք ուրիշ տեղ փնտռե-  
է: Վարչութիւնները գործելու հրահանգ մը  
նցած չեն. ազգային ժողովդ հրահանգ մը  
բազրելու և դայն տալու է վարչութեան, որ  
որ համեմատ գործէ. ան ատեն ամէն խօսք

կը վերջանաց : Ասկէ առաջ աղքային ժողովոյի  
դիւնն աւ շիկրցաւ գործելու , և այդ պակառ-  
թիւնը սահմանադրութեան կը տրուէր , բայց  
երբ ներքին հրահանգ մ'ունեցաւ , ամեն զըժ-  
գահութիւն վերջացաւ : Վարչութեան կազմա-  
կերպութեան համար մինչև հիմոց եղած բոլոր  
առաջարկութիւնները թերի և անգործադրել  
են . պէտք շռնինք առանց , այլ միայն հրա-  
հանգի մը :

Սահմանադրութեանը հաստատուած օրէ  
ոմանք ըստն թէ այս սահմանադրութիւնը մե  
ազգին համար չէ , սահմանադրութեամբ մե  
գործերը յառաջ չեն կրնար երթալ , այս խօ  
քին վրայ պեղեցին և տակաւին կը պեղեն ,  
այս խօսքին զրեթէ պատրիարքներ , ժողով  
կանք և ժողովուրդք առհասարակ նախադաշտ  
ուեցան , և երբ ազգային գործոց մէկը անց  
ջող դիրք մ'առաւ , յանցանքը սահմանադր  
թեան վրայ զրին , և ըստն թէ այս կանոնը  
քալէր . վերաբննել և փոխել պէտք է : Սահմ  
նադրութիւնը սկսած օրէն վերաբննութիւնն  
ի միասին սկսած է : Ամենքս ալ առհասարակ  
կանոնին վրայ յառահասած ամէն պակաս  
թիւն ասոր վրայ կը բեռցնենք . ամենէն ջե  
պաշտպաններն անգամ՝ նախադաշտուեցան  
այսօր ելեք կըսեն թէ սահմանադրութիւնը  
բարննենք , անոր վարչուկան կաղմութիւնը  
լունք , մինչդեռ երէկ պատրիարքի մը հետ  
ոիւ կընէին թէ մենք սահմանադրութիւնը  
նանք գործադրել և անոլ մեր վասիաբած  
դիւնքը կրնանք ձեռք ձգել , երբ նա կը ու  
թէ այս սահմանադրութիւնը ճիշդ չիկնար  
ծաղրուիլ և անով ազգային յառաջադիմու  
չի դոյանար : Երեսպատճան է Փէնտիմեր , սա  
նադրութիւնը գործադրելու համար իր տու  
չեղինակները անոր մէջ հրահանգներ դրած  
բայց այս հրահանգները շատ պակաս են , ին  
որ ըստն վերաբննիչ յանձնաժողովոյ և նա  
ձեռնութեան դիւնի անգամները իրենց ս  
կագրին մէջ , և ազգային ժողովդ ալ ընդ  
այդ առարկութիւնը , ուրեմն լրացնենք այդ  
հանդիները :

Ա երաքննիչ յանձնաժողովոյ տեղեկութեալ պատճեացին ժողովը ընդունեց արդի վ

կան կտղմակերպութեան սրակառաւոր ըլլալը և  
զայն փոխելու պէտքը , բայց միանգամայն աշ  
ընդունեց հրահանգական կանոնաց սրակառու-  
թիւնը . արդ ազգային ժողովդ առաջին մասը  
աճապարանօք ընդունեց . քննել պէտք էր որ  
աեսուչ խորհրդոց մինչև հիմայ չի կրնալ գործե-  
լու պակասութիւնները գուցէ որիշ սրատձառ-  
ներ ունենան , և թերեւս հրահանգական կանոն-  
ներ չունենաղին առաջ եկած ըլլան :

Ա երաքննիչ յանձնաժողովը տեսաւ որ դաս-  
տիարակութեան և տնտեսութեան վերաբերեալ  
գործերը սահմանազրութեան հաստատուելէն մին-  
չեւ այսօր այսինքն՝ 15 տարուան միջոցին միջ  
նոր գոտիոխութիւն մը կրած չեն, ինչ որ էին  
առաջ նոյնն են և այսօր։ Ասհմանազրութիւնը  
տեսուչ խորհուրդներ կարդած էր, որպէս զի առ-  
զին դաստիարակութիւնը դարդանայ, ազգին  
կազմածները շատնան և ազգին դրամական վի-  
ճակիր օր ըստ օրէ բարւոփի, և ազգային բարե-  
սրաշտական և նու իրական հաստատութիւնները՝  
եկեղեցիները, վանքերը, դպրոցները և հիւան-  
դանոցները բարեկարգին և բարգաւաճին, մինչեւ  
այսօր այս կերպով 'ի ըստ անզր զգալի գոտիո-  
խութիւն մը չխանանալով՝ վերաքննիչ յանձնա-  
ժողովը վարչութեան կազմակերպութեան կը վե-  
րաբրէ այս սրակասութիւնը, և զայն կը վե-  
րաբրնէ, ըսելով որ՝ օրովհետեւ մեր ազգային  
գործերը կրկին են յարաբերութեան գործեր և  
տեսչութեան գործեր, այս երկուքն ալ քաղա-  
քական ժողովին վրայ բեռցած են, յարաբերու-  
թեան գործերը ուղղակի իր վրայ առած է, և  
միւս գործերը իրմէ. Ընտրեալ խորհուրդներու  
տեսչութեանը յանձնած է։ Այս խորհուրդները  
իրենց յանձնուած գործերուն վրայ տեսչութիւն  
ընելէն զատ նաև պարտականութիւն և իրաւունք  
ստացած են սահմանադրութենէն թէ իրենց  
տեսչութեանը և թէ իրենց ճիւղին վերա-  
բերեալ հաստատութեանց և գործերուն բար-  
գաւաճմանը համար կարեւոր բաներ խորհիլ  
և առաջարկել զանոնք քաղաքական ժողովին

Այս վերջի կետին մէջն է, ահա, երես փոխան է ֆէնտիներ, որ վերաբննիչ յանձնագողութեան շփոթութիւն և զործե

լու մեծ արդելք և յաստաղում կը տեսնայ , և  
կ'ըսէ որ քաղաքական ժողովին գրասեղանին  
վրայ դաւառական և դատական խնդիրներ միշտ  
խռնուած ըլլորդի ժամանակ չունենար տեսուչ  
խորհուրդներուն աղջօդուտ առաջարկութիւնները  
նկատողութեան առնելու . և եթէ նկատողու-  
թեան ալ առնէ , անոնցմէ մէկը երբ ովակառաւոր  
գործէ կը պարտաւորի զայն դարձնել այն տեսուչ  
խորհրդին , ուրիէց եկած էր , յամրողջացումն  
և կամ 'ի բարեփոխութիւն իւր առաջարկու-  
թեան . ասանկով տեսուչ խորհրդոց առաջար-  
կութիւնները կամ բոլորովին ետ կը մնան և կամ  
չափաղանց կը յասկաղին , և զայն կանուանէ  
գործելու շիմթութիւն . և 'ի դարման այս կոր-  
ծեցեալ շիմթութեան կառաջարկէ որ՝ քաղա-  
քական ժողովին վրայ մնան միայն յարաբերու-  
թեան գործերը և տեսչական պաշտօնի վրայ  
ունեցած իրաւասութիւնը անկէ առնուի , տե-  
սուչ խորհուրդները միանողով միայն մէկ տեսուչ  
խորհուրդ մը կազմուի և որոյ ընտրութիւնը ալ-  
դային ժողովներ ըլլայ խառն ժողովին տրուած  
կրթինապատիկ դեղէելի ցանկի մը վրայ . այն ժո-  
ղովը ինքնին և ազատ գործէ և սրտասսանա-  
տու ըլլոյ միայն ազգային ժողովոյդ ( կամ բա-  
րեփոխութիւնով ) սահմանեալ ժամանակի մէջ քա-  
ղաքական ժողովոյդ : Ազգային ժողովդ վերաբըն-  
նիչ յաձնաժողովոյ վարչութեան կազմակեր-  
պութեան նկատմամբ ըրած առաջարկութիւնը պիճա-  
րանութեան ենթարկեց , որով հետդիետէ ուրիշ  
առաջարկութիւններ ալ երեան եկան :

Այդ եռ պիտի ազացուցանեմ՝

Ա. Գործադրութեան մէջ եղած սահմանադրութեան համեմատ վարչական կազմակերպութեան իշխանութեան իշխանութեան այլ նոյն իսկ գործերուն բնութենին այնպիս եղած են :

սրութիւնը սլակածաւը չէ : Վասն զի , եթէ 13  
տարուան միջոցին մէջ կրթութեան և տնտե-  
սութեան վերաբերեալ գործերը դպալի յառա-  
ջաղիմութիւն մը ըրած չեն , ատոր սլակածու-  
թիւնը վարչական կազմութեանը մէջ վնտուելու  
չէ , այլ ուրիշ տեղ :

Տնտեսական գործերուն այն մասը՝ որ միայն  
ուսչութեան կը վերաբերի, այսինքն, հիւանդանո-  
ղի սրատրիարբարանի թաղական խորհրդոց մա-  
ռակարարութեան և անոնց հաշիւներուն կը

պատկանի , մինչև ոյսօր կը կատարուի տնտեսաւ կան խորհրդոց ձեռօք , և այս մասին գանգատելու տեղի չիկայ , և եթէ ըլլոց ալ , այդ սրակա-սոթիւնը հրահանգական է և ոչ կազմակեր-սրութեան : Խակ այն մասը՝ որ ազգային հաստթից աւելնալուն և դրամական ազրիւններ գտնելու կը վերաբերի , յիրաւի յուսացուածին շափ յառաջ գացած չէ : Բայց միթէ տնտեսական խորհուրդ-ները ոյս մասին տռաջարկութիւններ տա՞րած են իրենց քաղաքական ժողովներուն և ա-նոնք ալ զայն նկատողութեան շառնելով գործադրած չե՞ն . քաղաքական ժողովոց և տնտեսական խորհրդոց համարատուութեանց մէջ ոյդպիսի բաներ տեսնուած չեն . և ի՞նչ պատճառ կայ հաւատալու , որ քաղաքական ժո-ղովին ընտրեալ տնտեսական խորհուրդ մը կեղ-րոնական մնառուկին դրամական կացութիւնը բար-ւորելու բաներ չի պիտի խորհի , բայց ազգային ժողովիդր ընտրեալ տնտեսական խորհուրդը կամ տեսաւչ խորհուրդին տնտեսական բաժինը պիտի խորհի զայն , ասոր մէջ տրամարանութիւն չիկայ : Տեսաւչ խորհրդոց խորհելու և տռաջարկելու ա-զատութիւնը ո՞վ բռնաբարեց :

Նմանապէս ուսումնական կռմ՝ կրթական խորհուրդներէն եղած ամէն առաջարկութիւն քաղաքական ժողովները ուշադրութեան առած են, բայց միայն անոնք որոշուած և լուծուած են, որոց մէջ դրամոց խնդիրներ չիկան, իսկ անոնք որ դրամոց կը կարօտին անորոշ և անլուծանելի մնացած են ընդհանրապէս։ Ըսել է որ չի տեսնուած և լեռնեալ գործեար՝ մաստանեան

Ճամանակերպութենէն յսուած եկած չեն  
այլ նոյն իսկ գործերուն բնութենէն այնպէս ե-  
ղած են :

Եմէ օր մը ուսումնական խորհուրդը քա-  
լաբական ժողովին ըսած ըլլար թէ քարերար  
անձ մը 60000 ռակի կը նուիրէ և կուղէ որ աղ-  
ին աղբատ տղայց համար կանոնաւոր և ամէն

բանով կատարեալ երկրորդական վարժարան մը  
հիմնուի , որուն ուսմանց բրոկրամք և կանոնա-  
վրութիւնը ուսումնական խորհուրդն արատրա-  
տած է , և զոր վաւերացնելու և գործադրելու  
համար ձեզ կը ներկայացնէ . արդեօր քաղաքա-  
կան ժողովը դիշերանց ժողով չի պիտի գումա-  
րէր անոր վաւերացումը փութացնելու հա-  
մար . բայց մինչև հիմայ կրթական և ուսում-  
նական խորհրդոց առաջարկութիւնները լոկ ա-  
ռաջարկութիւններ են առանց դարմանի և մի-  
ջոցի . վարչութիւնները ներկային մէջ զանոնք  
գործադրելու միջոց չունենալուն համար յար-  
մար և պատեհ ժամանակի ձգած են : Խակ այն  
առաջարկութիւնները որոց միջոցը և դարմանը  
՚ի միամին ներկայացուած են վարչութեան , գոր-  
ծադրուած կամ գործադրուելու վրայ են :

Բ. Ազգային գործերու մասին պահանջեալ  
յառաջդիմութիւնները , որք մինչև այսօր չեն  
կատարուած , տեսուչ խորհրդոց պակասութիւնը  
չեն ցըցնէր , այլ այդ գործերուն լնութենէն  
այնպիս եղած են , որք պէտք ունին արտաքոյ  
կարգի առիթներու և հանձարի :

Տեսուչ խորհուրդներուն պաշտօնին այն  
մասը, որ իրենց ճիւղին պատկանեալ բաներուն  
զարգացումը խորհելու և առ քաղաքական ժո-  
ղովն առաջարկելու կը վերաբերի, շատ փափոկ  
և շատ դժուար է, և վերաբննիչ յանձնաժողո-  
վոյ գանգատն ալ այս մասին համար է. և այս  
փափաքելի յառաջադիմութիւնը ձեռք ձգելու  
համար ժամանակի, արտաքոյ կարդի առիթի  
և հանձարի կարօտ է. աեսուչ խորհուրդները  
այս մասին պակասաւոր չեն կրնար համարութիւնը և  
ոչ ալ իրենց կազմակերպութիւնը պակասաւոր է:  
Ասհմանադրութիւնը խմաստոթեամբ տնօրինած է  
այս խորհուրդները և ճշգրութեամբ դժած է ա-  
նոնց պաշտօնները. այս կարգադրութեամբ օրի-  
նաւոր կերպով աշխատութեանց բաժանում ե-  
ղած է. պահանջելի յառաջադիմութեան դժան-  
դադ ընթացքը գործերուն բնութենին է, ար-  
տաքոյ կարդի առիթ և հանձար պէտք է: Բա-  
ւական տարիներէ հետէ գոյացեալ ազդային պարտ-  
քը վերցնել կը փափաքարուէր, շատ խորհուրդներ  
և շատ ժողովներ չի կրցին դարման մը դանել.  
բայց արտաքոյ կարդի առիթ մը զայն բոլորովին

արրնց , և թերեւս ուրիշ արտաքրյ կարգի ա-  
մբ մ'ալ դաստիարակութեան խնդիրը կարգի-  
նէ : Դաստիարակութեան խնդիրը շատ տեղ-  
ովերտութեանց ձեռօք կամ բարերարաց միջո-  
ւու կարգի դրուած է :

Գ . Ա արշական կազմակերպութիւննիս փո-  
ելու ալէտք շունինք . եթէ ալէտք ալ ունենանք՝  
ոխոելու մասին եղած առաջարկութիւնները թե-  
հ և անգործադրելի են : Արդէն հաստատեցի որ  
երկոյ վարչական կազմութեան պակասութենէն  
է ազգային գործոց մէկ մասին ետ մնալը , ոյլ  
յդ գործերուն բնութենէն է , որոց համար ար-  
աքոյ կարգի աոիթ կամ հանճար ալէտք է :  
Խմայ ալ ոլիտի հաստատեմ որ , եթէ վարչա-  
ան կազմակերպութիւննիս փոխել ալ ալէտք բւ-  
ոյ , այս մասին եղած առաջարկութիւնները  
երի և անգործադրելի են :

Վերաբննիչ յանձնաժողովոյ առաջարկած  
արշակուն կազմո թիւնը թերի է և գործա-  
րելի իսկ չէ : վասն զի , իշխանութիւն բաժան-  
ալ մնան կործանի :

Երեսպայտան է ֆէնտինե՞ր, զիտեք որ մեր  
ողդոյին գործերը, որոց համար կառավարու-  
թիւնը արտօնութիւն տուած է ինքնօրինաբար  
ործելու, եկեղեցւոյ, դպրոցի, ազբատաց, հի-  
անդամացի, վերջապէս կրօնական և բարեկալու-  
սական բաներու վերաբերեալ են, իսկ դաւա-  
սական հարստահարութեանց դաշով, անոնց հա-  
մար ալ լոկ իրրե սկաշտանութիւն կառավա-  
ռութեան տռչեւ սկատրիարքարանը քարեխօսու-  
թիւն մը կրնայ ընել, այս բարեխօսութեան  
վատքն ալ միայն անոնք ունին, որք տուիրտին  
քինց ցուերը և իրաւունքները կառավարու-  
թեան հասկցնելու շափ զիտութիւն և համար-  
սակութիւն և միջոց չունին : Արդ՝ ինչպէս յայտ-  
ի կը տեսնուի, ամենուն մէջ ալ քաղաքական  
կրտսեւնքներ ըլլալու հաւանականութիւն կայ :  
Աերաքննիչ յանձնաժողովոյ ներքին գործեր ը-  
ածը, որ տեսուչ խորհրդոց գործերն են, անոնք  
ալ բաղաքական նկատմունքներ ունենալու հա-  
ւանականութենէն աղատ շեն, այս նկատմանց  
համար ո՞վ սիմոնի ըլլոց սկատախանատու Բ.  
Ֆրան առջեւ, քաղաքական ժողովը . միթէ՞ կա-  
ռելի է որ ժողով մը սկատախանատու ըլլոյ կառա-

վարութեան տոջե իր շընտրած և իրեն սր-  
տասխանառ չեղող մարմեոյ մը գործերուն  
պատճառաւ, որոց համար կանխաւ ոչ ծանօ-  
թութիւն առած և ոչ հաւանութիւն տուած է:  
Ասոր դէմ գուցէ առարկուի թէ դաստիարակու-  
թեան և անտեսութեան գործերուն մէջ ամե-  
նաբն քաղաքական նկատմոնքներ պատահելու  
առիթներ չիկան և ոչ խել հաւանականութիւն  
կայ որ այդովիս տոիթներ պատահին. որոյ կը  
պատասխանեմ թէ ամեն բանի մէջ քաղաքա-  
կան նկատմոնքներ պատահելու հաւանականու-  
թիւն կայ, բայց թէ որ մինչև սցսօր չէ պատա-  
հած, պատճառն ոյն է որ Ազգային Վարչու-  
թեան ամեն ճիւղերը մի և նոյն Քաղաքական  
Ժողովին պատասխանառութեան տակ և անոր  
հաւանութեամբը կը գործեն: Զատէ խորհուրդ-  
ները Քաղաքական ժողովին և զատ Տեսուչ  
խորհուրդ մը կազմէ ազատ և միայն պատա-  
խանառ Ազգային ժողովոյդ, անառեն պիտի  
տեսնես որ՝ ո՞րոշակի Քաղաքական ներառա թեառ

Ահա Վերաբնիչ Յանձնաժողով  
կան կազմաթեան նկատմամբ ըրա-  
պութեան պատասխանառութեան  
է, այս պատճառաւ իշխանութիւնը  
ամսորուելով անգործադրելի կամ

Խեթիւնեան է ֆինտին ալ արդի Վարչական բազմութիւնը սրովասաւոր նկատելով, անոր ուղղ ուրիշ տեսակ վարչութիւն մը իշտառաջարէ, որ Տեսուչ խորհուրդը և Քառարական ժողովը ընդունակ չէ . վասն զի այդ իրարու հասարաւութիւնը բաժիններուն մէջ իրաւասութեան վէճեր պիտի ծագին և քողովափին անգործութեան սիրտի գալապարտեն զՔաղաքական ժողովը :

Այս առաջարկութեան մէջ ալ բաժիններուն իրարու հետ ունենալիք կապը թերի և գրեթէ անկարելի է, և իշխանութիւնը քանի մը հաւասար կտորներու բաժնուած ըլլովով ոյս առաջարկութիւնը բոլըրովին անդորձադրելի է:

Աւրիշ քանի մը առաջարկութիւններ ալ եղան, որը պործեան առաջ և Խաչակրաց Ազգային ժողովոյդ առջեւ :

Յ. Դուռը Աղջային Պատրիարքարանին Սահմանադրութիւն տալով նոր բան մը տուած չէ, յլ հին հոգեւոր և գերագոյն (բուհանի, ճիշտանի) ժողովներուն տեղ կրօնական և Քաղաքական (բուհանի, ճիշտանի) ժողովները տուած որ տաճկերէնի մէջ անուննին անդամ փոխած

շեն . նոր տուած բանը ընտրութեան եղանակը է : Խթիւմեան է ֆինտին հիմոց բոլորովին նոր բան կ'առաջարկէ , կառավագորութեան համար նոր բլազի գուցէ շընդունի և ազդին համար ալ նոր բլազի դժուարութիւններ ծաղին գործազրութեան առեն , և մանաւանդ որ կայսերական բարեխնամ կառավարութիւնը մեր գործերը իրեւ կրօնական գործ նկատելով առանձին կրօնական արտօնութիւններ շնորհած է և իրեն համար կրօնականին առելի աշխարհական պատասխանատուն շահաւոր բլազի աշխարհական ժողովի մը վաերացումը շատ տարիներէ 'ի վեր առվարութիւն ըրած է . ի՞նչորէս կրօնականին համոզել կառավարութիւնը որպէս զիմէկ աշխարհական ժողովոց անուան տակ իրարմէ անկախ երեք տեսակ պատասխանատու բաժիններ ընդունի , այս առաջարկութիւնը կառավարութեան առջեւ շատ դժուարութեան և գուցէ անկրօնական հանդիսի :

Ասթի ճետն է ֆինուին (շուրացի աև վէթը) պետական խորհուրդը օրինակ կը քերէ որ բաններու ղատուած է, բայց Պետական խորհուրդը օրինադիր մարմին մ'ըլլալով բաժիններ ունենալու ընդունակ է, մեր Գաղափական ժողովը գործադիր իշխանութիւն կամ գործադիր շխանութեան խորհրդական ժողովն ըլլալով՝ բարու հաւասարապատիւ բաժիններ ունենալու նդունակ չէ. վասն զի այդ իրարու հաւաքարատիւ բաժիններուն մէջ իրաւասութեան վէճեր լիսի ծագին և բոլորովին անգործութեան սիրո դաւակարատեն դֆաղաքական ժողովը:

Այս առաջարկութեան մէջ ալ բաժիննեւ-  
ուն իրարու հետ ունենալիք կապը թերի և  
րեթէ անկարելի է, և իշխանութիւնը քանի մը  
ուստատր կտորներու բաժնուած ըլլովով այս ա-  
աջարկութիւնը բոլորովին անդործաղրելի է :

Աւրիշ քանի մը առաջարկութիւններ ալ ե-  
նն, որը գործերն արտգ և կանոնաւոր կեր-  
ով տեսնուելու համար ներկրոց վարչական կազ-  
մկերութեան վրաց մէկ քանի բարեփոխու-  
թեններ կրնան համարուիլ և որ ատոնց համար-  
րկաց վարչական կազմութիւնը վտխելու պէտք  
կայ, այլ միայն հրահանդիներով կրնոց նոյն  
ողիւնքները ձեռք ձգուիլ, ինչ որ այդ բա-

բեմական թիւններով կը յառացած ի

Առաջնորդության է Փետրվարին ալ այսօր խէտ հօնեցած է և խմաստապից բացառութեամբ նոր վարչական ձեւ մը առաջարկեց , որ Խթիւմեան է Փետրվարի առաջարկութեանը կը նմանէր սա տարբերութեամբ , որ տեսուչ խորհուրդները և կը քանակուն ժողովր ամէնքը մէկ վարչական խորհուրդի կը վերածէ չորս բաժիններու գուառուած , կրօնական , կրթական , անտեսական և դատական . և խորհրդապետ մ'ալ կը սահմանէ , որ միայնակ յարարերութեան գործերը սիստեմ կարգադրէ Ս. Պատրիարքին հետ : Վարչական սցո ձեւը որչափ որ սարզ կերպի , բայց թէ մեր վաղեմի սովորութեան և թէ մեր սահմանադրական սկզբանց հակառակի է :

Վաղեմի սովորոթեանց հակառակէ ըստ ,  
վասն զի , Պատրիարքները առանց ժողովոց տնօ-  
րէնութեան գործ չի տեսնալու համար բարձրա-  
գոյն դուռը երկու խորհրդական ժողով տուած  
է իրեն , մէկը բուն կրօնական գործոց համար ,  
միւսը կրօնական ձեի տակ աշխարհական գոր-  
ծոց համար , Պատրիարքը իրեն եկած ամէն  
գործ և առաջարկոթիւն ձեռնհաս ժողովոյն  
քննութեանը կենթարկէ և անոր որոշմանը հա-

մեմատ կը գործադրէ : Ասի Օսմանեան բարե-  
խնամ կառավարութեան սկզբունքն է , կառավա-  
րութեան բոլոր պաշտօնէոթիւնները ունին այդ  
կերպ ժողովներ ինչպէս ապարագետի , դիմարա-  
նի , ծովային գործոց , հասարակաց կրթութեան  
ևն . ևն . պաշտօնէոթիւնները ունին մէջ մէկ  
ժողովներ . և մեր պատրիարքութիւնն ալ հայոց  
ազգին կրօնական գործոց պաշտօնէոթիւնն ըլ-  
լալով՝ ժամանակին երկու ժողով ունենալու ար-  
տօնութիւն տռած է և անոնց վաերացումը  
կանոն ըրած է . ի՞նչ պատճառ կոյ երկու ը մէ-  
կի վերածելու , մանաւանդ որ անխստն կրօնա-  
կան ժողով մ'ունենալու համար ժամանակին  
շատ վէճներ և կոփւներ եղած են . զոյցէ կրօնա-  
կան ժողովին դիրքը փոխելով զոյն վարչական

խորհրդայն մէկ բաժնեմասը ըլլալու դիրքին իջեցնելուս համար նոր կռիւներ և վիճեր սկսուածին և ազգին ներկոյ խաղաղ վիճակը կուոյ առարձիկ դառնաց. անոր համար ըստ թէ մեր վաղեմի սովորութեանը հակառակ է :

Նաև ըսի՞ որ մեր սահմանադրական սկզբ-  
աց հակառակէ , վասն զի Քաղաքական ժողո-  
Վատրիարքին խորհրդական ժողովն է , Պատ-  
րիքն եկած գործերը այս ժողովը պիտի քըն-  
ե որոշէ , ըսել է որ բոլոր աղջային առօր-  
դործոց հակակիւն (բօնթրօլ) ըլլալու բը-  
թիւնն ունի և պատասխանատու աղջային  
ոփոյդ . արդ եթէ տեսուչ խորհուրդները  
արքական ժողովոց զիրքն ունեն , անոնց ա-  
կաց գործոց բօնթրօլն ո՞վ պիտի ըլլայ . այս  
պայմանութեանը խորհուրդները թէ աղջային  
ծոց տեսաշաթիւնը և թէ Սրբազնան Պատ-  
րիքն եկած գործերուն քննութիւնը և որո-  
շը պիտի ընեն . և երբ յարաբերութեան  
ծեր պատահին ո՞ր ժողովը պիտի քննէ և

է , Սուսիմեան էֆենտի առաջարկութեամբ  
խորհրդապետը պիտի որոշէ , մեր արդի Սահ-  
ազբաթիւնը ժողովով գործ տեսնելու դրու-  
նը և աշխատաթիւանց բաժանում ընդունած  
Առաջարկութեան այս մասը թէ աշխատու-  
անց կուտակում և թէ ժողովի մը պաշտօնը  
հոգիի յահճնելու դրութիւնը պարունակե-  
ած համար մեր սահմանադրական սկզբանցը  
առակէ :

Առաջինեւան է Ֆինտին իր առաջարկած վար-  
ան կազմակերպութեանն մէջ խորհրդասփեա-  
ւանով անձի մը՝ Սրբազան պատրիարքին հա-  
յոր արտօնութիւն կուտայ գործելու , որով  
ծաղիր իշխանութեան գլուխը երկու հաւա-  
ազօր անձ գնելով գժտաթիւն պատահելու-  
ոճառները կը բազմապատկէ , մինչդեռ զըժ-  
թիւն սրատահելու սրատճառները բոլորավիճ-  
այնելու միջոցներ խորհելու էր : Մեր ազգա-  
վարչութեան յաճախ անգործութեան կամ  
ման սրատճառը՝ սրատրիարբներուն և վարչա-  
ժողովոց մէջ կամ՝ նոյն խել վարչութեան  
ամոց մէջ սրատահած անհամաձայնութիւն-  
ը օրինաւոր կերպով բառնալու հրահանդի մը  
ասաւթիւնն է :

Առաջինեան է մինտիմ խիստ հանճարեղ զիւ-  
յան քննութիւն մը ընկլէն ետքը խմաստուն-  
ունք մը հիմ կը դնէ , այսինքն իշխանու-  
նն միտւթիւն և անմիջամտութիւն , բայց իր  
նկացած զրութիւնը բոլորովին այս սկզբան  
առաջ է :

Մեր գործադիր իշխանութիւնը Սյրտալսն աղասրիալցին է, որ ժողովոց որոշումները պիտի գործադրէ . ի՞նչու անոր համազօր աշխարհական գործակից մը կուտայ խորհրդապետ անոնով, և չի թողոք գործադիր պատրիարքը, որ իր ուղած կերպովը ժողովոց որոշումը գործադրէ . գործադիր իշխանութեան նկատմամբ միջամտութեան սկզբունք չընդունիր, բայց գործնականին մէջ միջամոռը մը կը սահմանէ օրինօր, այնպիսի միջամոռ մը, որ աշխարհական ըլլալով հազար շահեր ունենալու բնութիւնն ունի, և եկեղեցւոց շահերը իր անձնական շահերուն հետ շփմթելու վտանգին ենթակայ է միշտ . բանի որ մեր պատրիարքները եկեղեցական ըլլալով միայն մեր եկեղեցւոց և անոր որդուց շահերը պաշտպանելու բնութիւնն ունին, Արդ, Ռուսինան էֆէնտիմ տեսականապէս ապացուցած սկզբանը համեմատ ձգենք ազատապէս մեր պատրիարքին դործադիր իշխանութեան պաշտօնը, որ ուղած տեսնը բաղաքական ժողովոյ առենապետին գործակցութեամբ իր ոյդ պաշտօնը գործադրէ, ուղած առենը աղգային ժողովոյ առենապետին և կամ ուրիշի մը և կամ եկեղեցականոց գործակցութեամբ իր պատրիարքէ, ինդիանց ընչէ ընէ, աղգային ժողովոյ առենապետ հրահանգ շէր տուած որ, այդ հըրտհանգին համեմատ համարառութեան ատեն առոնցին իր ուղած ձեռովք դործ պահանջելու իրաւունք ունենար, առոնը սահմանապութիւնը իրենց գործած կերպովն հասկած ըլլալուն համար ոյդպէս գործած են, դուն քու ուղած կերպովդ գործել տալու համար, հրահանգ տուր անոնց : Ահա, հաստատեցի երես վտիսան էֆէնտիներ, որ Ռուսինեան էֆէնտին վտառերուն դէմ ալ ներկայ վարչական կազմաթիւնը շատ օրինուոր է և եթէ դործերէն ունանք աղբէ արդիւնք մը չեն ունեցած, առոր պատճառը աղգային ժողովոյդ վարչութեան ձեռքը մինչեւ այսօր հրահանգ մը չիտալն է :

Ներկոյ վարչական կազմութեան ձախող ըլլալը ցցցնելու համար նիւթական օրինակ մը կուտայ Ռուսինեան էֆէնտին, բայց ներեցէր երեսիսան էֆէնտիներ, որ ոյդ նիւթական օրինակը ես մեկնեմ : Ամէնուն դիտցած բանն է որ անդամանդեաց զարդ մը չինել տալու համար ուկերշի մը ապարակելու է, սոկերիչը զիտէք ի՞նչ էրնէ, ձեւ գծագրիշին գծել տալով, գծագրութիւնը սատեքեարին կը յանձնէ շինէ, ետք քարերն միլոյինքին քամել կուտայ, և ճիշանին և ուրիշ պէտք եղած վարպետներուն տալով գործը կը ըլլոցնէ . և տիրոջը կը յանձնէ : Նմանատիս տուն մը շինելու համար ձարտարապետին կը յանձնենք մէջ ուշխարհական գործակցին անոնական շահերուն :

Ռուսինեան էֆէնտին նաև կըսէ որ անտեթիւնը սատեքեարին կը յանձնէ որ ուկիէ շինէ, ետք քարերն միլոյինքին քամել կուտայ, և ճիշանին և ուրիշ պէտք եղած վարպետներուն տալով գործը կը ըլլոցնէ . և տիրոջը կը յանձնէ : Նմանատիս տուն մը շինելու համար ձարտարապետին կը յանձնենք մէջ ուշխարհական գործակցին անոնական շահերուն :

Ռուսին սահմանադրութեան հեղինակները՝ ի պարտաւորութեան ստիպեալ այսպիսի զուտ կրօնական ժողովը մը սահմաներ են, որուն աշխարհականը միջամտութիւն չընեն : Ազգին խաղաղութիւնը հաստատ պահելու համար մանաւանդ այս ժամանակիս մէջ, սահմանադրութեան այս տնօրինութիւնը շատ իմաստութեամբ եղած է, չի դպինք առոր և ոչ ասոր վրայ խօսինք :

**Արակեալ որ այդ թիւը քիչ և շատ չէ :**  
**Ապացուցանեմ :**  
Զեր մէջէն շատերը Կարչական ժողովներու մէջ գանուած և ժողովականութիւնը ըրած են, և դիտեն անշուշտ որ խրաբանչիւր ժողովի դպինք առոր և ոչ ասոր վրայ խօսինք :

Տեսուչ խորհրդոց պաշտօնները որ աղդին կենսական գործոց մատակարարութիւններն են, արդի սահմանադրութիւնը շատ իմաստութեամբ բաշխած է, թէև անվասաւելու համար երկու մաղի քանին և կամ առտարարակետներէն մէկ քանին լու չեն գործեր, եղեր, ո՞վ ինչ ընէ, աղգային ժողովոյ մաղէն, և մէկ մաղու գործեր մաղին . բայց թէ վերաբնիչ յանձնաժողովոյ, թէ նիթէնեան և թէ Ռուսինեան էֆէնտիներուն առաջարկութեանց մէջ մաղմը պակասած է, որ վտանգաւոր է : Այս երեք առաջարկութեանց մէջ ալ ենթադրուած է որ երկու մաղի անցընկած համար տեսուչ խորհրդուն աղդին օդակար գործեր չեն կրցած կարգի դնել, բայց ինչպէս առաջ բա՛ այդ գործերը բնութեամբ գծուար ըլլալուն համար է որ մինչեւ հիմոց այնպէս մնացած են, և ոչ թէ օրինօր երկու մաղէ անցնելու պարտաւորեալ ըլլալուն համար : Կրօնական ժողովը որ վերաբնիչ յանձնաժողովոյ առաջարկած տեսուչ ժողովին բնութիւնն ունի և քիչ մաղելի, վասն զի՞ : Գոնէն ալ վաւերացած է, ի՞նչու համար մինչեւ այսօր չի կրցաւ կասարել սահմանադրութեան մէջ գծեալ պարտաւորութիւնները, ո՞ւր է ժառանգաւորաց վարժարանը, ո՞ւր է եկեղեցականաց միջակին քանին ալ միւս ժողովականը, և մէկ քանին ալ ուրիշ ժողովական մը ունենալով բոլոր ժողովականը իմաստին համար ամբողջապէս այդ բարեմանութիւններն ունենալով ներկայացեալ գործերը արդարութեամբ և աղդին նախատաւոր կերպով կը կարդադրուին :

**Գարձեալ, ի՞նչպէս որ ըսի, քիչ մ'առաջ թուած բարեմանութիւններն ունեցող անձինք շատ հաջուագիւտ են, բայց այդ բարի յատկութիւններով մէկ քանին մէկ ժողովականը, մէկ քանին ալ միւս ժողովականը, և մէկ քանին ալ ուրիշ ժողովական մը ունենալով բոլոր ժողովականը կազմութիւններու պահպանի համար ամբողջապէս այդ բարեմանութիւններն ունենալով ներկայացեալ գործերը արդարութեամբ և աղդին նախատաւոր կերպով կը կարդադրուին :**

**2. Նաև ըստեցաւ թէ ժողովականը երբ շատ թուով ըլլան, մեծագոյն մաս գոյանալու գծուարութեան հանդիպելով գործերն երեսի վերայ կը մնան և ուստի ժողովականաց թիւը պատշաճաւոր ըլլան ալ պիտի հաստատեալ :**

**Այս պատասխանեմ որ՝**

Ընդհանուր ժողովոյ մէջ ալ այս դժուարութիւնը կար, և շատ տարիներ ասոր դէմ դրժգոհութիւններ յայտնուեցան, բայց երբ Ազգային ժողովը բացակայութեան համար կանոն մը ստհանեց և իր ներքին հրահանգն ունեցաւ, այդ դժուարութեան առջելը բոլորովին առնուեցաւ, և ես կը հաւատամ որ վարչական ժողովներուն մէջէն ալ այս դժուարութիւնները ( եթէ կան ) կը վերնան նոր դրուելիք հրտհանգներաւն միջնացաւ :

3. Բառեցաւ սա ալ թէ 10 կամ 14 ժողովական շատ է, վասն զի սցածափ իրարու համամիտ մարդիկը որոշելոյ շատ դժուար է :

Բայց ասոր դէմ իր պատասխանեւ

Պէտք չէ որ ժողովականք իրարու համա-  
կարծիք ըլլան , որովհետեւ ժողովով գործ տեսնե-  
լու բնութիւնը կը պահանջէ որ ճշմարտութիւնը  
վիճարանութեամբ յայտնուի և ետքը գործադ-  
րակ

բուի . արդ ենթաղրէ քոլորն ալ համամիտ ան-  
ձերէ բաղկացեալ ժողովականներ . Ատենապե-  
տը երբ խնդրոյ մը միայ կարծիք յայտնէ , ա-  
մէնքն ռէվլէթ էֆէնտիմ , էվլէթ էֆէնտիմ ո  
բաելով խնդիրը կը լուծեն . բայց միթէ նոյն  
խնդրայն ամէն սպարագանները այս կերալով քըն-  
նուեցան , ո՞չ , այս կերալը ժողովով գործ տեսնե-  
լու ձեի կամ անուան տակ միապետական դրու-  
թեամբ գործ տեսնալ կ'ըսուի : Կարծեմ երես-  
փոխան էֆէնտիններ , ասի մեր մինտուած և մեր  
ուղած կերալը չէ : Ժողովով գործ տեսնալ և հա-  
մամիտ ժողովականներ ունենալ իրարու հակա-  
սական են :

Ալսեմ որ ժողովականք պէտք չէ որ համա-  
միտ ըլլան , ոյլ պէտք է որ ճշմարտասէր և  
անձնուէր անձինք ըլլան , իրենց անձնուկան  
կարծեացը վրայ նախապաշարեալ և հակառա-  
կասէր չըլլան . անձնուկան հակառակութեան  
համար Աղդային խոնդիրները կռւոյ նիթեր  
ոնող անձինք չ' բյան :

4. Καπεκγαι τηνακε βθէ, αλ διαμανιαկը  
հասած է որ՝ Տեսուշ խորհուրդները, որոց յանձ-  
նուած է Աղջային յտռաջաղիմոթեան վերա-  
երեալ գործոց թէ տեսչոթիւնը և թէ զանոնք  
տեղի ըստագոյն վիճակի մը վերածելու սկաշտո-  
ւը, աւելի բարձրագոյն դիրքի մը հասնին, որ

գործերնուն կարեւորութեանը համաձայն կարեւոր սլաշաօնէութիւն մ' րյան :

ԱՐ պատրասիսանեմ առ այս :

Ներկայ Սահմանադրութեան մէջ Տեսուչ  
Խորհուրդները պաշտօնէ ութեան առաջին և կա-  
րեռ տեղը բւնած են, իրենց տեսչութեան մասը  
առանց Քաղաքական ժողովին հարցնելու կրնան  
կատարել, և իրենցմէ առ Քաղաքական ժողովն  
եղած առաջարկութիւնները չեն կրնար մերժը-  
ուիլ, բայց եթէ հարկ ըլլոց, միայն անոնց համար  
բարեփոխութիւն կրնայ առաջարկել Քաղաքա-  
կան ժողովը, ըսել է որ վարչութեան մէջ մեծ  
կարեռութիւն ունին, և այսչափէն աւելի կա-  
րեռորութեան ողէտք չունին:

Դ. Փոխանակ Վարչական կազմութիւնը  
փոխելու, Ազգային ժողովդ պէտք է յօրինել  
Վարչական հրահանդ մը, որպէս զի ըստ այնմ  
վարուին Վարչական ժողովները և խորհուրդները

Ասով ըսել չեմ ուզեր որ մինչեւ սյաօր  
վարչութիւնները անկանոն կերպով ընթացած  
են, ամէն Քաղաքական ժողով իրեն համար ներ-  
բին կտնոն մը խմբագրած և անոր համեմատ իր  
գործերը տեսած է, և միշտ յաջորդ Քաղաքա-  
կան ժողովը նախորդին ներբին կտնոնը շընդու-  
մելով ուրիշ մը շնչած է, անանկ որ սյաօր փրն-  
ուռութինէ՝ Պատրիարքարանի մէջ Քաղաքական  
շամ Խառն ժողովոյ վերաբերեալ չորս հինգ կա-  
ռարագրութիւն կը դատուի. Ըսել է որ ամէն Քա-  
ղաքական ժողով իր գործել ուղածին կամ Սահ-  
մանադրութիւնը հասկնալ ուղածին ովէս կանոն  
ը խմբագրեր և այնպէս մարտեր է :

Երեսիոխանն է ֆինանսներ , Սահմանադրութիւնը ժողովրդինն է , և դուք ժողովուրդը կը երկայսունէք , ձեր իրաւունքն է Սահմանադրան կանոնաց մեկնութիւն տալ և հրահանգ յօինել , և ըսել վարչութեանց ըստ այս վարչեցէք : Սահմանադրութիւնը քանի մը սկզբունքներէ և տանի մը առաջնեալ կը պահան

աց, հրահանգ պիտք է զայն գործադրելու համար: Զերսոր: Զերսոր Վերաբննիչ Յանձնաժողովը և ձեր ախտաձեռնոթեան դիւանը ըստ որ Սահմանդրութեան մէջ հրահանգներ չի կան, և եղածներն ու շատ քիչ են և պիտք չէ որ ըլլան, ոյդ ահանդիները ո՞վ ախտի տան, ես սդնամէս կրի կար-

ծեմ որ համարառու ժողովը պէտք է տալ այդ  
հրահանգը , որ ըստ այնմ համար պահանջէ :  
Վարչութիւններէն մէկ քանին իրենց Համարա-  
ռութիւնը պատրաստած Ազգային ժողովոյդ  
դրկած են : Ազգային ժողովդ միշտ պարտաւոր-  
եալ է գոհունակութեան քուէ տալու , վասն զի  
երբ զիտողութեան տակ ձգել ուզէ այդ Համա-  
րառութեանց մէկը , անոր տէր եղող վարչու-  
թիւնը սկիտի ըսէ ։ Ես Սահմանադրութիւնը  
գործադրեցի հասկցած կերպովս , ի՞նչ իրաւունք  
ունիս իմ գործերուս վրայ զիտողութիւն ընելու ,  
ցցուր հրահանգդ որոյ համեմատ զիտողութիւն  
ընելու իրաւունք ունենաս » , և այս ալ իրաւա-  
ցի խօսք է :

Երեսփոխան է Փէնտիներ , աշխարհիա մէջ  
ամէն օրէնք իր մեկնութիւններն ունի , Հայոց  
ազգը իր շահը ձեղի յանձնած է , ազգին շտհը  
ինչպէս որ կը պահանջէ այնպէս մեկնեցէք մեր  
Առաջնառական օրէնքները . Ի պատճառ Հռ

Ասհմանաղբական օրէնքները , և ըստ այնու հրահանգներ պատրաստեցէք և տուէք ձեր վարչութեան ձեռքը և ըսէք այս հրահանգաց համեմատ վարուեցէք , Ասհմանաղբական ուղին շիտեցէք յարդարեցէք :

Ամանք ըստին թէ այս սահմանադրութիւնը  
քոռակուսի է, ձուաձև է և այլն չի քալեր, բայց  
ես կը անեմ թէ այս Սահմանադրութիւնը ոչ քա-  
ռակուսի է, և ոչ ձուաձև է և ոչ ալ անկիւնա-  
ռոր, այլ կատարեալ շրջանակ մ'է, ճամփաները  
շիտկեցէք որ քալէ, ճամփայ ցցուցէք որ իր նը-  
պատակին հասնի ։ Զեր հրահանգները Սահմա-  
նադրութեան ուղղեցոյց պիտի ըլլան, և այն  
առեն և միայն այն առեն այսչափ ճգանց և աշ-  
խատութեանց սլուզեր պիտի վայելէ ազգը :

Արք Սահմանադրութիւնը կառավարութիւնը ընդունած վաւերացուցած և իւր օրինաց գրքին մէջ անցուցած է . ա՛լ բոլոր Տաճկառաանի մէջ հսյոցս համար տիրող օրինաց կարգն անցած է նա , այսչափ հրատարակեալ և հռչակեալ օրէնքը մը ի՞նչու փոխենք , եթէ ումանք սխալ հասկնալով ծուռ կամ պակաս կը գործեն , հրարահանգներ տալով այդ պակասը լիցնենք . այդ հրահանգները միայն Ազգային ժողովդ իրաւունք և սրատականութիւն ունի տալու , վասն զի աղդին շտհուն պատասխանառուն Ազգային ժողո-

վըդ է, և ազգին կողմէն մի միայն համարառութիւնն է :

## Այս կեզրակայնեմ

Ա. Կերկայ վարչական կազմակերպութիւնը սղակասաւոր չէ, և փախելու պէտք չունի,

Բ. Վարչական հրահանգները Աղդային  
ժողովդ տալու է :

Հրահանգը վասն վարչական ժողովոց, խոր-  
հառած եւ շահապատճեռինից է

4. Արբաղան Պատրիարքը մէկ եկեղեցական  
խորհրդական մը կ'ընտրէ ամսականսւոր, որուն  
պաշտօնն է Պատրիարքարան եկած գրերը իր  
ձեռնշատ ժողովին կամ խորհրդին զբկել գիւա-

Նին մէջ արձանադրել տալէն ետքը, 'ի բայց կայութեան Արքազան Պատրիարքին ժողովոց նախագահել, Պատրիարքարանի գործոց հսկել Խորհրդականը Ա. Պատրիարքին պատասխանաւոր է:

2. Արքութեան կրօնական և Քաղաքական ժողովները Աղքային ժողովները կ'ընտրուին իրենց թուոյն կէտէն աւելին ժողով բանալու օրինական թիւն է, խակ երրորդ մասէն աւելին

Ժողով բանալու վաւերատկան թիւն է :  
Ժողովոյ մը ներկայ անդամնց կէսէն աւելին  
խնդրոյ մը որոշող թիւն է :

Խանքդոյ մը որոշակ առաս ուր բար  
հաւասար հակառակ քուէներ պատահին ։ որո-  
ւ Պատահանին եսամ իս հակի ։

շումը Պատրիարքին կրզմը վը հայի .  
Խառն ժողովոյ մէջ խնդրոյ մը որոշման հա-  
մար երբ կրօնական և Քաջարական ժողովոց  
քուէներն իրարու հակառակ են , նոյն խնդրոյն  
որոշումը Աղքային ժողովոյն կը մնայ :

3. Վարչութեան խառն ժողովը մասնա ժողով մը կը կաղմէ երեք անդամ՝ Կրօնական ժողովն և երեք անդամ՝ աշխաղաբական ժողովն ընտրելով։ Ասոնք Պատրիարքարանի Հայերէնի և Տաճակերէնի ղիւանակետները և Քա

բու քէնեասին Ա. Պատրիստրիին խորդական  
ալ ՚ի միասին առնելով մասնաժողով կը կազմեն  
շաբաթը երեք օր Պատրիարքարան ժողուելով  
ուր բոլոր խառն և Քաղաքական ժողովոց վերա-  
բերեալ գործ երբ կը նային, կը քննեն և անոնց  
լուծումը իրին առաջարկութիւն կը տեղեկաց





բական տրամադրութեանց մէջ մեր Վերաբննիշ Յանձնախումբը պաշտօնամկալաց բազմութիւնք և ժողովոց և խորհրդոց իրարու առնչութեանց տնտեսածութիւնք նկատելով, առաջարկած էր Կրօնական և Քաղաքական ժողովոց նման Տեսուչ անուամբ երրորդ ժողով մասնական և այն երրորդն ալ միւս երկու բին նման սպաւարիս անգամով Ազգային ժողովից ընտրեալ, և նմա համարատու, բայց ոչ ենթարկեալ թ. Դրան վաերացման, և անոր յանձնել Տեսուչ խորհրդոց և Հոգաբարձութեանց պաշտօնները, բայց ի Գատաստանական խորհրդոց և Ելեմափու և Հիւանդանոցի Հոգաբարձութեանց պաշտօննեն :

Այս առաջարկութեան վրայ Երեսփոխանաց կողմէն մինչեւ այսօր ներկայեալ բարեփոխութիւնք և հակ — առաջարկութիւնք չորս դրութեան կրնան վերածուիլ . սամպէս :

#### Ա. ՀԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Այս տիտղոսով կը հասկնանք արդի Սահմանադրական դրութիւնը, զոր 6 Երեսփոխանք պահել կ'առաջարկեն հանդերձ վարքիկ փոփոխութեամբ . որբ են :

10. ՊԱՍՄԱՋԵԱՆ. — Վարչական ներկոյ դրութիւնը ինչ որ է այժմ, պահել . բայց աշխատորինք դիրացներու համար, աւելի բաժանել, և վարչութեան ճիշդեր յաւելցուել :

20. ԳՈԼՈՎԵԱՆ. — Արդի Վարչական դրութիւնը պահել, Խորհրդոց և Հոգաբարձութեանց թիւն բազմապատկելով, եթէ հար է, որպէս զի արտօնութիւններնի շատեան . բայց գործող անձննք ընտրել . և եթէ չ'ենք կարող զայս ընել, գէթ ներկայ վիճակը պահել :

30. ՔԱՓԱՄԱՋԵԱՆ. — Արդի դրութիւնը պահել, բայց Քաղաքական ժողովին կողմէն Յանձնախումբը մը սահմանել որ Տեսուչ խորհրդական կողմէն երած ինդիրներ նախաքննէ, սպարդէ և զտէ, և Քաղաքական ժողովին որոշական անութեան և հաւանական ժամանակ յանձնել :

40. ՊԵՏԵԱՆ. — Վարչական ապահովական ապահովութիւնը պահել ապահովական ապահովութիւնը վերաբերեալ դործոց տնօրինման համար :

Բիւնը պահել, բայց Քաղաքական ժողովին սկզբ մինչեւ Քաղաքական խորհրդական ժողով, ամեն ալ Խորհրդական անուանել, և Քաղաքական ժողովութեանց առաջարկութիւնք նկատելով, առաջարկած էր Կրօնական և Քաղաքական ժողովոց նման Տեսուչ խորհրդական ժողովութեանց առաջարկութիւնք նման Տեսուչ խորհրդական անուամբ երրորդ ժողով մասնականել, և այն երրորդն ալ միւս երկու բին նման սպաւարիս անգամով Ազգային ժողովից ընտրեալ, և նմա համարատու, բայց ոչ ենթարկեալ թ. Դրան վաերացման, և անոր յանձնել Տեսուչ խորհրդոց և Հոգաբարձութիւնը, բայց ի կողմէն իրր Ատենապետ Տեսուչ խորհրդոց և միւս կողմէն իրր անդամ Քաղաքական խորհրդութեան :

50. ԱՐԴԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԺՈՂՈՎԱԿԱՆԱՑ ՄԱՍԻԿՈՆԵԱՆԻ առաջարկութիւնը . — Արդի դրութիւնը պահել, բայց Տեսուչ խորհրդական ժողովութիւնը մը կողմէն առաջարկութիւնը առաջարկութեանց առաջարկութիւնը կազմէ, և գործադրութեան պաշտօններն յանձնէ գաղտնի քուէսվ մէկ մարդու (Տնտեսապետ, Ռատումապետ և այլութիւններ) որ իրենց կարծելից երկերու անձինք կ'ընտրեն, ու անոնց զործակցութեամբ որոշող ու պատուիրող ատեանին գործադրող ու կատարող պաշտօնէութիւնը միշտ առանձինն պատասխանատու մնալով վարեն, միանդամայն արարողական կանոն մը հաստատել, իրաքանչիւր սկաշտօնատարի մենաշնորհը որոշելու համար :

60. ՄԻՔԱՅԵԼԵԱՆ. — Արդի դրութիւնը պահել, բայց Վարչական կանոնադրութիւնը մը հաստատել :

#### Բ. ՄԻԶԻՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Այս անունով կը հասկնանք այնպիսի դրութիւն մը, որով կրօնական և Քաղաքական ժողովները կանգուն կը պահպատին և Տեսուչ խորհրդոց պաշտօնը աստոնյմէ զատ Վարչական մարմնոյ մը կամ ճիշդերու կամ պաշտօնեայներու կը յանձնուի, զանազան եղանակաւ : Այս դրութիւնը կը պաշտօնենք և ներկայան և Երեսփոխանք որոշելու համար :

10. ՓԱՓԱՋԵԱՆ. — Քաղաքական ժողովը պահել յարաբերութեանց վերաբերեալ դործոց տնօրինման համար :

Տեսութեան խորհրդական միացունել, և այս միացեալ խորհրդը Տեսուչ անուամբ Քաղաքական ժողովին ընտրել տալ, և ձգել որ իր պաշտօններու պարտաւորութիւնները կատարէ ամեկախարար, ժամանակին Քաղաքական ժողովոց համար տալու պայմանաւ, որ զայն տանի ներկոյէ Ազգային ժողովին :

20. ԽՈՐԵԿԱՆ. — Վարչական արդի դրութեան գործառք . — Քաղաքական ժողովը պահել, ինչ որ է . բայց Ռատումապետ, Տնտեսապետ և

Վանօրէից խորհրդոց և Կտակաց հոգաբարձութեան միացմամբ Տեսուչ խորհրդական ժողովի մը կաղմել, համարատու Ազգային ժողովու, Խորհրդական ժողովու մը կողմէն ներկայեալ դեղնալիք յուշակի մը վարչական կանոնադրութիւնը մը կամախորհրդական ժողովի մը կողմէն նիստ ընելով : Միանդամայն պատրիարքարանի մէջ բէֆրիք ճէմիլիքի այսինքն զատող յանձնախումբը մը սահմանել, Վարչական ժողովու մը կողմէն իրր Ատենապետ Տեսուչ խորհրդոց առաջարկան կամար : Համար :

30. ԱՂԱՅԵԿԱՆ. — Քաղաքական ժողովի մը կաղմել 7 կամ 9 անդամներէ որ Վարչութեան խորհրդ, որոշող և պատուիրող տեօրիէն բարձրագոյն ատեանը կազմէ, և գործադրութեան պաշտօններն յանձնէ գաղտնի քուէսվ մէկ մարդու (Տնտեսապետ, Ռատումապետ և այլութիւններ) որ իրենց կարծելից երկերու անձինք կ'ընտրեն, ու անոնց զործակցութեամբ որոշող ու պատուիրող ատեանին գործադրող ու կատարող պաշտօնէութիւնը միշտ առանձինն պատասխանատու մնալով վարեն, միանդամայն արարողական կանոն կամարութիւններին կը հաստատել, իրաքանչիւր սկաշտօնատարի մենաշնորհը որոշելու համար :

40. ՃԱՅՃԱՅԵԱՆ. — Պատրիարքի նախադասութեան և կրօնական և Քաղաքական ժողովու անմիջական հսկողութեան ներքեւ թոշակաւոր պաշտօնէութիւնը մը ընտրել և անոր յանձնել Տնտեսական, Ռատումապետ, Ելմուտական, Վանօրէից, Կտակաց և Հիւանդանոցի հոգաբարձութեան գործոց տնօրինութիւնը :

Երկրորդին՝ Ազգային ապահովական մասնաւոր գործոց տնօրինութիւնը :

Երրորդին՝ Ազգային առաջարկան գործոց տնօրինութիւնը :

Եւ չորրորդին՝ Ազգային դաստիարակութեան վերաբերեալ գործոց տնօրինութիւնը :

30. ԻՒԹԻՒՃԵԱՆ. — Տեսուչ խորհրդական չնչել :

Կրօնական ժողովու անդամոց թիւն 7 կ ի ջեցունել :

Քաղաքական ժողովը 21 անձերէ կաղմելով, զատոնք 7 ական անձէ բաղկացեալ 3 Մասնաժողովի բաժնեներ, և տանց ամէն մէկուն պատրիարքի նախադասահութեամբ առանձինն ատեան կազմելու և գործ տնօրինելու արտօնութիւն տալով, Ազգին կրօնական, Տնտեսական և Պատական գործոց տնօրինութիւնը յանձնել իրաքանչիւր սկաշտօնատարի մենաշնորհը որ են :

40. ՃԱՅՊԱՅԵԱՆ. — Տեսուչ խորհրդական չնչել :

Հորոնական ժողովու անդամները գործութեան միացման ժողովը 7 ական անդամոց երկու կու Մասնաժողովի բաժնենել և պաշտօն յատկացունել առաջարկան հանրական հանրական դործոց առաջարկան կամարութիւններն եւ Երկրորդին կրօնական մասնաւոր գործոց անօրէնութիւնը :

Քաղաքական ժողովը 28 անդամէ կաղմել, և զատոնք բաժնենել 7 ական անդամներէ բաղկացեալ չափական չափական դործոց պատրիարքական բարեկարգական և յառաջդիմական միջոցների ճեղութիւնը :

Առաջինին՝ Ազգային Քաղաքական ժողովու գործոց զբաղելով օրինաց գործադրութեան և Ընդհանրապէս բարեկարգական և յառաջդիմական միջոցների ճեղութիւնը :

Երկրորդին՝ Ազգային դաստիարակութեան վերաբերեալ գործոց տնօրինութիւնը :

Եւ չորրորդին՝ Ազգային դաստիարակութեան վերաբերեալ գործոց տնօրինութիւնը :

Քաղաքական ժողովը 21 անձերէ կաղմելով, զատոնք 7 ական անձէ բաղկացեալ 3 Մասնաժողովի բաժնեներ, և տանց ամէն մէկուն պատրիարքի նախադասահութեամբ առանձինն ատեան կազմելու և գործ տնօրինելու արտօնութիւն տալով, Ազգին կրօնական, Տնտեսական և Պատական գործոց տնօրինութիւնը յանձնել իրաքանչիւր սկաշտօնատարի մենաշնորհը որ են :

40. ԵՌԵՍՈՒԹԵԱՆ . — Տեսուչ խորհուրդները վերցունել . Կրօնական ժողովը պահել , ինչպէս որ է , բայց նուազ թուով և խորհուրդ անուամբ . Քաղաքական ժողովը Տեսչական խորհուրդ անուանել և կազմել զոյն 7 Տեսուչ պաշտօնեաներէ , որոց մէկը Յարարերութեան Տեսուչ միանգամայն Առենապետ է խորհուրդին , և միւսներն են Ռւսումնապետ Դատաստանապետ որ և փոխանորդ է պատրիարքի , տնտեսապետ , ասանց ընտրութիւնը պատրիարքի ձեռօք ըլլայ , դործակցութեամբ Առենապետի Ազգային ժողովը , և ցուցակը ներկայանայ Ազգային ժողովին միայն ի վաերացումն կամ ի մերժումն . պաշտօնեաներն առանձինն սրատասխանասուու Ազգային ժողովին , իրենց դործառութեանց մէջ Ենթարկեալ ըլլան Տեսչական խորհրդին , և ամենուն որոշումն գործադրուի Պատրիարքի ձեռքք , որ կը խորհրդակցի խորհրդոյ Առենապետին հետ :

Դ . ՆՈՐԱԳՈՅՆ ԴՐՈՒԹԻՒՆ

Այս դրութեամբ Ռուսինեան էֆ . կ'առաջարկէ Պատրիարքարանէ Կրօնական և Քաղաքական ժողովներ ու Տեսուչ խորհրդներն ամրող վերցունել , և անոնց տեղ բազմեցունել Վարչական խորհուրդ մը , որոյ անդամաց թիւն՝ բաց ի խորհրդապետէ մը 20 ըլլալով , չորս Մասնակտորդի բաժնուի , և ամէն մէկուն սրաշ-

տօն յատկանաց , ինչպէս սահմանուած է իւր ատենախոսութեան մէջ :

40. Կըօնական մասնախորհուրդ . 5 կրօնագէտ անդամէ բաղկացեալ ( 1 Եպիսկոպոս . 1 Վարդապետ . 3 Քահանայ ) , որոյ պաշտօնն է Ազգին Կրօնական գործոց տեսչութիւնը , և միանգամայն դատաւոր է յանցաւոր եկեղեցականին :

20. Ռւսումնական մասնախորհուրդ . 5 ուսումնական աշխարհական անդամէ բաղկացեալ , որոյ պաշտօնն է Ազգին դատավարակութեան տեսչութիւնը :

30. Տեսիսական մասնախորհուրդ . 5 տնտեսագէտ աշխարհական անդամէ բաղկացեալ , որոյ պաշտօնն է Ազգին կալուածական և ելմտական գործոց տեսչութիւնը . իւր իրաւասութեան տակն են՝ հիւանդանոց , վանք , կտակ , կեղրոնական սնտուկ և ամենոյն դոյք ազգային :

40. Պատուական մասնախորհուրդ . 5 իրաւագէտ աշխարհական անդամէ բաղկացեալ . որոյ պաշտօնն է ազգին դատական ու բարեկարգական գործոց տեսչութիւնը :

Առեանը գոցուեցաւ ժամը 10 ին :

ԱՏԵՆԱԴՊԻՐ	ԱՏԵՆԱՊԵՏ
Հ . Ա . ԱԱԱԱԱԱ	Վ . ԱՐՄԱՆԵԱ
————♦♦————	

## ԱՐԳՈՅԵՎ ՎՈՐՉՈՒԹԻՒՆ

→ 3-900000

ԿՐՈՆԱԿԱՆ ԺՈՂՈՎ

1. S. Խորեն	Եպիսկոպոս	Նար-օլէյ	Առաջնորդ
2. S. Դերսէտ	Վ.	Ռուանեան	ԱՏԽԱՋՈՂԻՔ
3. S. Ամբոսիաս	Հ	Խոկչնտէրեան	
4. S. Գէորգ	Հ	Դերձակեան	
5. S. Զաքարիա	Հ	Զիւմրիւթնեան	
6. S. Խորեն	Հ	Կիրովեան	
7. S. Կարասպետ	Հ	Աերորեան	
8. S. Յովհաննէս	Հ	Փափազեան	
9. S. Արխատակիւս	Ք	Մամրէեան	
10. S. Գրիգոր	Օ	Երամեան	
11. S. Գրիգոր	Օ	Աճէմեան	
12. S. Երեմիա	Հ	Խասդիւղի	
13. S. Ուրբիստ	Հ	Ստեփաննոսեան	
14. S. Վրդանէս	Հ	Միջազիւղի	

•ԲՈՂԱՔՈՒՆ ՃՈՂՈՎ

1. Արման	Մաքսուտեան	ողէյ	ԱՀԵԱԿՊԵՏ
2. Միքայէլ	Մամիկոնեան	Հիմնափ.	ԱՏԵԱԿՊԵՏ
3. Արրահնով	Հարենց	"	
4. Աստիա	Խկիտարաշեան	"	
5. Խաչիկ	Ալեանաբեան	"	
6. Կարապետ	Փափաղեան	"	
7. Մկրտիչ	Լսաեան	"	
8. Յակոբ	Կոստանդ	"	
9. Զարութիւն	Գոտիամաճեան	"	
10. Սարգիս	Արրահամեան	"	
11. Սարգիս	Արտավեան	"	
12. Սիմոն	Միքայէլեան	"	
13. Սիմոն	Նորատունիեան	"	
14. Ստեփան	Խնդիրեան	"	

မန္တရာဝတီမြတ်စွာ၊ မန္တရာဝတီမြတ်စွာ၊ မန္တရာဝတီမြတ်စွာ

ԱՀԿԱՑԻՆ ԺՈՂՈՎՐԾ ԽԱԿՈՒՅՑ ՅԱՏԿԱՅԱԼ

Կը ծախտի ի Դիւմնառան՝ Պատրիարքարանի, և Պալաթիոյ Ա Լուսաւորիչ Եկեղեցւոյ բանկալը և Հայ գրավուճառաց քոյ,